Ն° 444

1878 ՓԵԱՆՈՒՆԻ ԷՎԷԼԻ 23 ՇՈՒՄԱՆ ԻՐԹԷՄԻ

ԻՐԻՆՃԻ ՄԷՆԷ

ԹԻՐԱԷՍԱՆԸ ԷՖԷՐԻՍԸ

ԱՊՈՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ
ՍԹԱՄՊՈԼ ԻԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 320 ղ.
Ալթը այլըգ . . . 170 »
Իւչ այլըգ . . . 90 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապկան
ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 400 ղ.
Ալթը այլըգ . . . 210 »
Իւչ այլըգ . . . 110 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապկան
Բօսֆոր իւճրէթի տախիլ տիր։

Մէմալիքի էճնէպիյէտ վէ գայիմէ թէտաւիւլ իթիմէյէն վիլայաթտա, ապօնէ պէտէլի վէ եախօտ բօսֆոր իւճրէթի, սիրքէյի խալիսէ օլարագ ախզ օլունաճագ տըր։

1 ղրուշլուգ գայիմէ վէ 20 բարա բուլ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐ
Պէհէր սաթըրը իչիւն
1 վէ 2 ինճի սահիֆէլերէ 10 ղ.
3 իւնճիւ սահիֆէյէ 6 »
4 իւնճիւ սահիֆէյէ 4 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապկան
ԻԹԹԱՐ. Պանդա, Շիրքէթի վէ ումումբու սարրաֆիյէյէ այիտ օլան իլանաթըն պէհէր սրբատը
2 վէ 3 ինճի սահիֆէլերէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ 4 »
Վերա 100 ղրուշ հիսապկան

Մէվսիմը Նահիֆայա տայիր մուսահասաթ մէճճանէն զատ, ղրուշ օլունաճաղը կիսի, տէրճ օլունմայան էվրագ, սահիֆէնէ իստէ օլունամազ։

1 ղրուշլուգ գայիմէ վէ 20 բարա բուլ

ՄԷՎՍԻՄԸ ԲՕԼԻՈԹԻԿԻՅԷ ԻԼՍԻՅԷ ՎԷ ՍԱԽՐԷՅԻ ՁԱՄԻ ԵԷՎՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԸՐ

Իտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 ատ տիր։ — Ղազէթանըն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէյի մէվատտ հազգընտա, Միւտիրի Ղազէթա Ցիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմաճաղը կիսի, քեաֆիֆէյի մէքեաթիպլէրն տախի անքն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԱՍԻԹԱՆԷ 23 ՓԵԱՆՈՒՆԻ ԷՎԷԼԻ

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Գայմէնին մուվագգաթէն մուհաֆաղայը իթիպարը իչիւն իթթիխազ օլունան թէտպիր քի էօնիմիզտէքի սալը կիւնիւնտէն պէտէն եէվմիյէ տէօրթ պին լիրալըգ գայիմէ մուպայասընտան իպարէթ տիր, Պանգ Օսմանի իլանը իլէ տախի ճիւմլէեէ մալիմ օլմուշ տուր։

Պու թէտպիր իլէ գայիմէնին իթիպարը նասըլ մուհաֆաղա օլունաճագ, իլք խաթըրա կէլէն չէյ պու տուր։ Ֆարզ իտէլիմ քի պու կիւն բիաչատա լիրանըն ֆիւաթը գայիմէճէ տէօրթ եիւզէլի ղուրուշ տուր, վէ հէր տէօրթ եիւզ էլլի ղուրուշ կէօթիւրէնէ պանդա պիր լիրա վերէճէք։ Էյէր թէտպիրաէն հասըլ օլաճագ նէթիճէ պու օլա, գայիմէնին իթիպարը մուհաֆաղա օլունմուշ օլմաղ, չիւնքի տէյիլ տէօրթ եիւզ էլլի, հալա իւչ եիւզ էլլի վէ իքի եիւզ էլլի ղուրուշլուգ գայիմէյէ պիր լիրա վերիլսէ, գայիմէնին իթիպարը մուհաֆաղա օլունմուշ օլմաղ։

Պինաէն ալէյհ աշիքաար կէօրիւնիւր քի թէտպիրտէն միւրատ պու տէյիլ տիր։ իմտի օլսա օլսա, չու իքի չէյ օլապիլիր։ եա օ տուր քի միւրատ լիրայը 450 տէն զիատէեէ ֆըրլաթմամագ տըր, վէ պու տա չու արալըգ եինէ գայիմէեէ պիր նէվլի իթիպար տիմէք օլուր, չիւնքի պէօյլէ պիր թէպտիր իթթիխազ օլունմասա, օլապիլիրտի քի գայիմէ 500է, 600է վէ տահա զիատէեէ տէ տիւշէպիլէրսէ։ Եախօտ միւրատ տահա զիատէ չու օլապիլիր քի, պանդա եա խազինէ բիաչաեա եէվմիյէ 4,000 լիրա չըգարաճաղընտան, թապիի տիր քի էհլը թամա նէ գատար աղ գայիմէ իլէ եէվմիյէ չու 4,000 ալթընը էլէ կէչիրէպիլիր իսէ օնա չալըշըն։ պու հալտէն վագտա գայիմէ իթիպար պուլմայա պաշլայապիլիր։ Պունու տահա պիր աչըգ սիւրէթտէ թարիֆ իտէլիմ։ պէհէր լիրասընը տէօրտէր եիւզ էլլիչէր պըչ իլէ, գայիմէյի ալթունա թէպտիլ իթմէք լազըմ կէլսէ, հէր կիւն 18,000 եիւզլիւք գայիմէ սայմալը։ էլինտէ գայիմէ օլանլար իսէ թապիի տիր քի չու 4,000 ալթընը 16,000, 14,000, 12,000, 10,000 եա 8,000 եիւզլիւք գայիմէ իլէ էլէ կէչիրմէեէ չալըշընլար, վէ օլ վէճհիլէ ալթընը ալընճայատագ գայիմէեէ պիր գըյմէթ վերսինլէր, վէ չիւնքի պու ալթըն հէր կիւն օրթաեա չըգաճագ, հէր կիւն տէ գայիմէյի գըյմէթլի թուրթմագ լազըմ կէլէճէք։ լաքին պու պէօյլէ օլսա տա, պունտան տա պաշկա պիր չէյ հասըլ օլուր։

Էյէր գայիմէ գըյմէթ քէսպ իթմէյիպ ալէատէվամ տէօրթ եիւզ էլլի ղուրուշլուղունա պիր լիրա վիրիլճէքսէ, պու եօլատա թախմինէն սէքիզ եիւզ էլլի կիւնտէ վէ իւչ պուչուգ միլիօն լիրա սարֆը իլէ թէքմիլ գայիմէ օրթատան գալըրրըլապիլիր։ լաքին գայիմէ գըյմէթ քէսպ իթմէյէ պաշլատը մը, օ վագթ լիրայը տա արթըրմագ լազըմ կէլիր կիւնիւտէ, չէօյլէ քի, գայիմէ օ գատար գըյմէթ քէսպ իթմէսէ քի եիւզ էլլի ղուրուշլուղունա պիր լիրա վիրմէք լազըմ կէլսէ, օ վագթ իքի պին պէշ եիւզ կիւն եէվմիյէ տէօրթ պին լիրա եանի ճէման օն միլիօն լիրա սայմագ լազըմ կէլիր։

Պինաէն ալէյհ, էյէր միւրատ աղ լիրա իլէ չօղ գայիմէ գալըրմագ իսէ, գայիմէ իթիպար պուլմամալը քի, պու պէօյլէ գապիլ օլապիլսին։ եօգ միւրատ չօղ լիրա իլէ աղ գայիմէ գալըրմագ իսէ, օ վագթ չիւպհէսիզ գայիմէ իթիպար պուլուր։ ֆագաթ խազինէ տէ եէտի սէքիզ սէնէ վէ հէր սէնէ պիր միլիօն իքի եիւզ պին լիրայը սարֆ իթմէյի կէօզիւնէ ալմալը տըր։ եանի չիմտիքի այտա եիւզ պին լիրա թէրթիպլինէ սէքիզ սէնէ գատար տէվամ օլունմալը տըր։

Հալ պու քի, պու թէտպիրէ մուվագգաթ տէնիյօր, քի պիր գաչ այ տէվամ օլունուպ, սօղրա պաշգա պիր թէտպիր իլէ պիւթիւն գայիմէլէրին թէտավիւլտէն գալըրրըլաճաղընը իմա իտէր։ պու սօն թէտպիր չիւպհէսիզ լիրայը գայիմէեէ նիսպէթլէ տահա էքսիք պիր ֆիյաթլա գալըրմագ օլաճագ տըր։ չիւնքի օ սօն թէտպիր իլէ տէ 450 ղուրուշլուգ գայիմէեէ պիր լիրա վերիլէրէք գալըրրըլաճագ իսէ, պու տա օ տէմէք տիր, օ տա պու։ իմտի լազըմ կէլիր քի օ սօն թէտպիր 400, 300, եա 200 ղուրուշլուգ գայիմէեէ պիրէր լիրա վերէրէք գալըրսըն, ֆագաթ օ վագթ տա գիյատէ լիրա սայմագ լազըմ կէլէճէք տիր։

Վագտա նէ գատար չօղ լիրա իլէ գայիմէ թէքմիլ օրթատան գալըրրըլապիլիր իսէ, գայիմէեէ տէ խազինէյէ տէ օ գատար պէօյիւք պիր իթիպար տըր։ պու կիւնքի կիւն մէսէլա 15 միլիօն գայմէմիզէ 15 միլիօն լիրա սայլարագ գալըրրըլսա, էլպէթթէ գայիմէյէ տէ խազինէեէ տէ տահա պէօյիւք պիր իթիպար տըր։ Հալպուքի խազինէնին տէրտի սալթ գայիմէ օլսա պու պէօյլէ մէք ալէա օլուրուտու։ լաքին խազինէնին պաշընտա տահա չօղ պէօյլէ տէրտլէր օլտուղունտան, վէ օլաճաղընտան, խազինէնին պու կիւնքի մէնաֆիի տուշունիւրսէ, գայիմէ գըյմէթ քէսպ իթմէմէլի քի, խազինէ օ նու նէ գատար աղ լիրա սարֆը իլէ գալըրրապիլիրսէ գալըրրսըն։ Նէ՞ճայիպ հալ վէ վագթա կէլսիք քի, գայիմէյէ իթիպար վէրմէմէք խազինէյէ պիր խըզմէթ իթմէք օլաճագ, եախօտ էքսերի լայիհէ մուհարրիրլերի ահալիսէն պիր ֆէտտաքեարլըգ տահա թալեպ իթթիքլերինտէն, ասըլ ֆէտտաքեարլըգ տա պու օլաճագքի, գայիմէ գըյմէթ քէսպ իթմէսին տէ խազինէ աղ ալթուն իլէ չօղ քեահատ մահվ իթմէսին։!! եալընըզ սօնունտա հասըլ օլաճագ մուհասսէնաթ պունու պիր տերէճէյէտէք մաղուր իտէպիլիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ա.Էմս Հ.Լ.Ա.

Պու սապահ ալընան Ռէյթէրոֆլու։

Լօնտրա, 3 քեան։ սանի։ — Իթալի նամ զաղէթա, Գօնֆ Գօրթինին Վիէննա գապինէթի նէզտինտէ իճրա իտէճէք պիր մէմուրիյէթի հայիզ պուլունտուղունու թէքլիպ իտէյօր։

Բարիս, 3։ — Ֆրանսզ հիքիմէթի, (Թէլէկրաֆըն մուգատտէմա խապէր վիրմիշ օլտուղու էմլաք հատիսէսինէն տօլայը) Թունուզ պէյլիկնէն թարզիյէ, վէ պու հատիսէտէ գապահաթը պուլունան մէմուրինին ադլինի թալեպ իտէյօր։ Ֆրանսա, իճրաի թահզրգաթա տիր վագը օլան թալեպլինտէ ըսրար իթմէքտէ տիր։ Թունուզ պէյլիկնին մուվաֆագաթ իտէճէյի մէմուլ տուր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Թաղմինաթը հարպիէէնին ճանիպի տէվլէթի Ալիեֆէնտէն քահղրա բուպլի օլարագ թէէտիեսինէ, Պապը Ալի վէ Ռուսիա սէֆիրի միհանէսինտէ գարարը գաթի վիրիլմիշ տիր։

— Բէնչէնպէհ կիւնիւ ումումի սիւֆէրանըն հուզուրը շահանէյէ գապուլու ըհտիմինտէն սոնրա, Ինկիլթէրրա վէ Ֆրանսա սէֆիրլերի այրուճա գապուլ օլունուպ, հագգլարընտա իլթիֆաթը մախսուսսէ իպրազ օլունմուշ տուր։

— Լօնտրա սէֆիրի օլուպ, պիր վագթտան պէրու Տէրսաատէթտէ պուլունմագտա օլտուղու մալիմ օլան Միւղիրիւս բաշա հաղրէթլերի, տիւն էվրօբայա միւթէվէճճիհէն չէհրիմիզտէն հարէքէթ իթմիշ տիր։

— Բարիս սէֆարէթի սէնիյէսի միւսթէշարլըղընա, Կիրիտտէն ավտէթ իտէն Նիզ օլաքի բաշանընը թային պույուրուլաճաղը մէսմուտտուր։

— Եունան թայինի հուտուտ գօմիսիօնու Ամինտաա իճթիմա իթմէսինէ պու տէֆա գարար վիրմիշ տիր։

Պիրինճի գօմիսէր Ղազի Մուխթար բաշա հազրէթլերինէ վիրիլէն թալիմաթ իլէ թային օլունան խաթիրը ասքէրինին ներելերտէն կէչտիյի, խարիճաէն քիմսէեէ մալիւմ օլմամըշ տըր։

—Շէօտրա վալիսկյէ երքեանը վիլայէթ, վէ Բօսկօրիչա գօմիսէրի Քեամիլ բաշա հազրէթլերի իլէ, Զնճի գօմիսէր, Մէքքէ բայելիլերինտէն Շէվգի էֆէնտի, եա պու ադշամ վէ եախօտ եաբրն սապահ, մախսուսսէն թային գըլընան վաբօրա, մահէլի մէմուրկյէթլերինէ միւթէվէճճիհէն հարէքէթ իտէճէք տիրլեր։

—Շէհիր էմանէթի, 27 ֆուրունուն ունըլրը թարաֆը հիքիմէթտէն վիրիլմէսինէ, վէ պու ֆուրունլարըն չըգարաճաղլարը էթմէյին թահմը նէզարէթի հիքիմէթտէ սաթըրրըմասընա գարար վիրմիշ տիր։

—Աճէմլեր պու կիճէ (մուհարրէմ 10), բէրպէրա վագըասընա տիր օլան սէնէվի այնէրինի, Սթամպօլտա ըէք մութանթան սուրէթտէ իճրա իթմիշ տիրլեր։ Այ, Զէմպերլի թաշ գուրպինտէ վագի վէղիր խանընտան հարէքէթ իտուպ, վալիտէ խանընա կիթմէք իւզրէ թրամվէյ եօլունան կէմիշ տիր։ Պէյազ էլպիսէլի վէ էլէրինտէ պըչագլար պուլունան Աճէմլերին իքի խաթընտա տախի, կէօյիւպէրի գան իլէ միւլէմմա օլմուշ ատէմլեր, պու տէֆա տախի կէօրիւմիւշ տիր։ Զապթիա թարաֆընտան վագը օլան հիմմէթ իւզրինէ, պու ալայա միճիպի թէէսսիւֆ պիր նէվ հատիսէ զուհուր իթմէմիշ տիր։

—Պէտրխան բաշա զատէլեր վէ պաշլարընտա օլան էշգըյա հաղգլարընտա իբինճի տէֆա օլմաղ իւզրէ ադվը ումումի իլան գըլընմըշ իսէ տէ, պունլար ֆիրար իթմիշ օլտուղլարը հալտէ, հէնուզ հիքիմէթի սէնիյէյէ տէխալէթ իթմէմիշ տիրլեր։ ԱԶԳԱՑԻՆ գըսմըմզտա միւնտերիճ պիր դըթա միւհիմմ թէլէկրաֆ, էշգըյաի մերգումէնին էրմէնի ահալիսինէ վագը օլան զուլմըրընը խապէր վիրմէքտէ տիր։

—Բէնտիրին ֆըգտանընա մէպնի, Թէրսանէի ամիրէնին հալաթ եաբմագտա օլան ֆագրիդասը 2 հաֆթատան պէրու թաթիլ իշղալ էյլէմիշ տիր։

—Դարատաղ բրէնսի Ալսթրիա իմբէրաթօրունա մահրէմանէ պիր մէքթուպ եաղմըշ օլտուղու մէսմուտ տուր։ Զանն օլունտուղունա կէօրէ, պու մէքթուպտա, Բօսկօրիչա մէսէլէսինէ տահիր Ալսթրիանը միւտախէլէսինի թալէպ էյլէմիշ տիր։

— Իսֆանդուլ նամ վաբօրը հիւմաեունտան մատատա, բիւքիւպը հազրէթի չէհրիեարիեէ թախսիս իտիմիշ օլան Սուլթանէ վաբօրը հիւմաեունու կէլէճէք մարթ ալընա գատար իքմալ վէ թէճհիզ օլունմագ իւզրէ, Թէրսանէի ամիրէտտ քէմալը քէրմիյէթլի թամիր վէ թէզլին իտիլմէքտէ պուլունմուշ տուր։

— Բէտիֆ վէ Ապտի վէ Էյրէֆ բաշալար հազարաթըյլա սայիր իւմէրան ասքէրյէյի մահալը իգամէթլերի օլան Բատօսա իղամէ մէմուր սէր եավէրի հազրէթի Սէրասքէրի գայիմմագամ իզզէթլու Իսմայիլ պէյ, իքմալը մէմուրկյէթ կյէտիկինտէն, տիւնքի կիւն կէլէն Լոյտ գումբանեասը վաբօրույլա Տէրսաատէթէ ալտէթ կյէմիշ տիր։

— Իշպու չարշէնպիհ վէ բէնչէնպիհ կիճէլերի, Ֆերիտիէ ճատտէսինտէ զարիպ պիր վուգուաթ օլմուշ տուր։ Շէօյլէ քի բէնչէնպիհ սապահըը սաաթ 11 բատատէլերինտէ, ճատտէի մէզքիւրտէ վագի Նմ. 52 Ս... Ծ... նամ էրմէնի խանէսի գուրպինտէ, պիր պիրի արգասընտա իւչ տէօրթ էլ բըվօլվեր աթըլմագլա, օլ ճիվար ահալիսի, պիր շէյտէն խապերի օլմայարագ, պունուն սէպէպինի անլամագ իչիւն պէքճինին վիւրուտինէ մինթաղը օլուրլար, վէ օլ արալըգ պէքճի իւսթէ կէլտիյինտէն, վագը օլան իսթիղահա ճէվապտէն, օլ թարաֆտան 4 նէֆէր խըրսըզ գաչմագտա օլուպ, պէքճի իլէ զապթիյէլէր պունլարը թաագիպ իթմէքտէ իքէն, խըրսըզլարըն աթէշ իթմիշ օլտուգլարընը, վէ իչէրինտէն պիրիսի թէվգըֆ իտիլտիյինի պէյան իտտէր։

Իրթէսի կիճէ, երինէ խանէի մէղքիւր ճիվարընտա 3-4 էլ բըվօլվեր աթըլմագլա, միւմանլէյհ Ս.... Ծ..., էֆէնտի, եաթաղընտա եաթմագտա իքէն եիւգիւնէ թօրրագ տէօքիւլմէքտէ օլտուղունու կէօրիւպ, օյանարագ տէօրթ թարաֆա պագարգատա, պաշընտն իւզերինտէ տիվարըն պիր գուրշուն իլէ տէլինմիշ, վէ գուրշունուն թավանը տա տէլիպ, թօրրագ օրատան տէօքիւմիշ օլտուղունու կէօրիւր։

Ահալի երինէ պէքճիեէ քէյֆիեէթի սիւալ իթթիքտէ, պու կիճէ տէ խըրսըզ թաագիպ օլունտուղունու, վէ խանէեէ վէ պիր տէ եանտաքի խանէյէ իշլէեէն գուրշունլարը։ Խըրսըզլարա մուգապէլէ օլմագ իւզրէ, զապթիյէլէրին աթարը գուրշուն օլտուղունու պէհան իտէր, վէ ֆիվագը հագգագթը հալ էյլէճէճ թասսիդ օլունուր։

ՈՒՄՈՒՐՈՒ ՄԱԼԻՑԷՄԻՋ

Պու հաֆթա տա խիւլասայը ահվալը բօլիթիգիյէ եաղմամըզ գապիլ օլամայաճադ, չիւնքի էվրօբա բօլիթիգասընտա հալա պիր տուրկունլուգ կէօրիւնիյօր իսէ տէ, աճապ եօրթու կիւնլերինին թաթիլինտէ՞ն հասըլ օլան պիր տուրկունլուգ մու տուր, եօգսա պիր վաբօր, ֆէ-ըբէ» կիտէր իքէն պիր եէրէ չարբաճադը կէօրիւլիւպ տէ հէմէն կէրիյէ ալընմասը լազըմ կէլտիքտէ, պիրտէն պիրէ Ռբնբ-Ռէբ» խորլէմէյէ՞, էվվել էմրտէ պիր «Ռբէբ իթմէսի լազըմ կէլտիյէ կիպի, չու տուրկունլուգտա կէրի տէօնիւշ իչին բօլիթիգաճա պիր «Ռբէբ» տէվրի մի տիր, էւրօբանընն չիմտիքի հալինտէ հէր չէյ գապիլ օլտուղունտան, նէ՛ պիրինէ հէ, նէ՛ տէ օ պիրինէ եօգ տէնէմէզ իսէ տէ, Պիզիմտէ չիմտի էօյլէ պիր վաղթըմըզ տըր քի, բօլիթիգանընն հէր նէ տէրէճէ էհէմմիյէթի օլա, ումուրու մալիյէմիզին հասըլ իթտիյի միւշքիլաթ մուվաճէհէսինտէ, տէրէճէյը սանիյէյէ ինթիգալ իտէպիլիր։

Մալիյէ մատտէսինտէ սէօյլէյէճէյիմիզ չէյլէր հէր նէ տէրէճէ վէհմնաք իսէ տէ, սէօյլէմէտիյիմիզ հալտէ պիր եանկընն տլը զուհուր իթմիշ վէ եանայօր օլուպ, պէքճինին մահալլէ մահալլէ տօլաշըպ տա, եանկընն վար պաղըրմամասընտան նէ՛ հասըլ օլուր, եախօտ ալէվի, գըզըլթըսը, շամաթասը հէր թէրաֆտան կէօրիւլիւպ վէ իչիթիլիպ, եանկընն վար պաղըրմամաղլա եանկընն եօգ, եախօտ պասըլմըշ մը զանն օլունուր. պինանէն ալէյհ մատէմ քի եանկընն վար, Ֆպիզիմ տէ եանկընն վար տէմէմիզ պիր գապահաթ օլմայըպ, պէլքիմ տէ պիր աղ տա տիրայէթ տիր։

Զիւնքի պաղը եանկընարտա պիր չէյ եօգ, պիր չէյ եօգ, եանկընն ուղաղտա տըր, պուրարա պիր ղարարը եօգ տէյէրէք օրթայա տիւշիւպ վէ խաղը ղաֆլէթտէ պըրաղըպ, էվինին տէ էշեասընընն տա պէրապէր եանմասընա սէպէպ օլանլար տա կէօրիւլմիւշ տիր։

Իմտի մալիյէմիզճէ եանկընն տա վար, պիր չէյ տէ վար, լաքին պունու տէմէքլէ միւրատըմըզ ուղուրսուղլուղ տէլլալը օլմագ տէյիլ տիր, իլլա եանկընընն չապուղ սէօնէպիլիր ճինտէն օլտուղունու ֆէհմ իթտիյիմիզտէն, խալգա պիր ղայրէթ վերիպ պիր ան էվվել պասըրըմասընա հէր քէսին էլինտէն կէլէն ղայրէթի տիրիղ իթմէմէսի իչիւն պիր թէշվիգտէն իպարէթ տիր։

Զօգտան պէրու ումուրու մալիյէմիզ, ճիւմլեեէ մալիւմ օլան Նաբօլիտէքի վէսուվ նամ եանար տաղա պէնղէր, քի պաղը եանար պաղը սէօնէր, պաղը չօգ եանար պաղը աղ, պաղը զէլզէլէ տէ հասըլ իտէր, պաղը տա իթմէղ։

Ցաղ եանմաղ օլտու մու, տաղընն իսթիւնէ չըգանլար կէզէնլեր չօղալը. տաղընն եիւղիւ զայէթ միւնպիթ, հավասար վէ միւֆէրրիհ օլտուղունտան, պունտան ալա եէր մի օլուր տէյի եավաշ եավաշ եէրլէշէնլեր օլուր, պաղլար, պաղչէլեր, քէօշքլեր, չալէլեր եաբանլար օլուր, չիւնքի տաղընն ալթընտա մէսթուր օլան աթէշ, պու տէֆա մուէպպէտէն սէօյիւնտիւ վէ պիր տահա եանմայաճադ զանն օլունուր. պիր տէ նակէհան տաղ թէքրար ալէվլէնտի տէ, բօմզա, լավա, քիւլ վէ աթէշ սաչմայա պաշլատը մը, գաչան դաչանա օլուր, պաղ, պաղչէ, քէօշք, չալէ հէպ խարապ օլուր, չիւնքի արգասընա պագան պիլէ օլմաղ։

Գաչ պին սէնէտէն պէրու վէսուվ տաղը պու հալտէ օլուպ, պունտան 1800 սէնէ ադտէմ, պու եանար տաղընն էթէյինտէ քիւլէրի ալթընա կէօմիւլէն պիր չէհրին էվլերի, սօդաղլարը, եիւզ սէնէտէն պէրու բէյտէրբէյ մէյտանա չըգարըլարը հալտէ, հալա տաղընն աթէշ բիւսկիւրէն աղզընընն եագընլարընատադ պաղլեր, պաղչէլեր վէ չալէ վէ քէօշքլեր տէ վար տըր տէնիյօր։

Լաքին Պիզիմ մալիյէմիզ պու եանար տաղա պէնղէեէլի տէյիլ օ գատար պին սէնէ, իլլա օ գատար եիւղ սէնէ պիլէ եօգ տուր վէ պէլքիմ պիր եիւղ սէնէ պիլէ եօգ տուր։

Ֆագաթ պու գատար քիւչիւք պիր վաղթատա տա, մալիյէմիզ պիր գաչ տէֆա ալէվլէնտի վէ պիր գաչ տէֆա սէօյիւնտիւ. պիր գաչ տէֆա պիր տահա թուքուշամաղ զանընը իլէ, եախօտ թէմինաթը իլէ պաղլար պաղչէլեր եաբըլտը վէ պիր գաչ տէֆա խարապ թիւրապ օլտու, էհմ հէր սէօնիւպ տէ թէքրար եանտըգճա սօղրաքինին խատարաթը էվվելքինտէն զիատէ օլտուղու տա կէօրիւլտիւ. հէլէ պու տէֆաքի ալէվլէնմէսինին միսլի նամէսպուգ պիր չէյ օլտուղու հէր քէսին կէօղիւ էօնիւնտէ օլտուղունտան, թարիֆէ պիլէ հաճէթ տէյիլ տիր։

Շիմտի օգույանլարըմըզա էօյլէ կէլիր քի, եէնէ մահուտ գայիմ պէլկյէսինտէն պահս իտէճէյիզ, օ իսէ պիր չէյ տէյիլ տիր. չիւնքի օ ասըլ տաղընն ալթընտա եանան պէօյիւք աթէշին սէօյիւնտիւրմէքտէ տիր. վէ վագտա տիւշիւնտիւյիմիզ հալտէ քի պիր գաչ եիւղ միլեօն լիրա տույունաթը խարիճկյէ վէ տախիլկյէ վէ պիր էլլի միլեօն լիրա գատար տույունաթը ղայրը մունթազամա, պիր օ գատար հարպ թաղմինաթը վէ իլէրիսի իչիւն պիր օ գատար տա իսթիդրաշ իհթիաճը իւզէրինտէ պուլունտուղումուզ հալտէ, նիհայէթ պիր գաչ միլեօն լիրա իլէ սէօնէր մահվ օլուր գայիմ պէլկյէսի նէ՛ գատար քիւչիւք չէյ գալը, հէր քէս պունու բէք գօլայ քէշֆ ի. տէպիլիր. իմտի մատտէ չիմտի կէօղէ կէօրիւնմէյիպ լաքին էրքէն եա կէճ ալէվլէնէճէք օլան ասըլ պէօյիւք մալիյէ եանընընտա տըր քի, օնա գըյասլէ գայիմէ պիր գըզըլճըմ միւշապէհէսինտէ տիր։

Իմտի ֆարզ իտէլիմ քի, պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ տախիլի խարիճի տույունաթ սըգլէթի ալթընայըզ. իսթէրսէ պու իւչ եիւզ միլեօն լիրա չօղլարընընն կէօզիւնէ միպալատա կէօրիւնսիւն, պաղըլարընընն տա զիհնինէ տէհշէթ կէթիրսին, նէ՛ ղարարը վար. տահա աղ ըմըզ. տահա էյի եա. չօղ սէօյլէյէլիմ տէ աղ չըզարն, օնատա պէիս եօգ. իլլա աղ սէօյլէր տէ չօղ չըգարոտ եէնէ չաչըրըրըզ։

Իմտի, նասըլ քի տէտիք, ֆարզ իտէլիմ քի պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ տախիլի խարիճի տույունաթ սըգլէթի ալթընայըզ. իսթէրսէ պու իւչ եիւզ միլեօն լիրա չօղլարընընն կէօզիւնէ միպալատա կէօրիւնսիւն, պաղըլարընընն տա զիհնինէ տէհշէթ կէթիրսին, նէ՛ ղարարը վար. տահա աղ ըմըզ. տահա էյի եա. չօղ սէօյլէյէլիմ տէ աղ չըզարն, օնատա պէիս եօգ. իլլա աղ սէօյլէր տէ չօղ չըգարոտ եէնէ չաչըրըրըզ։

Իմտի, նասըլ քի տէտիք, ֆարզ իտէլիմ քի պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ պիր սրգլէթ ալթընտա պուլունմուշ օլալըմ. վագտա իլէ պագըշտա պու ճէսամէթտէ պիր մէպլաղ չիւպհէսիզ զիհնլերէ հայրէթ կէթիրէր, լաքին տիւշիւնտիյիմիզ կիւլի քի, պունու էօտէմէյէճէյիզ, վէ Պիզտէն իսթէնէն տէ պունուն էօտէնմէսի տէյիլ տիր, վէ իսթէնսէ տէ, օթուզ, էլլի, եա եիւզ սէնէտէ տէ էօտէյէպիլիրիզ, դալպլերէ օ տէրէճէ պիր ֆէրահլըգ կէլէպիլիր քի ատտա ինանմաղ կէլմէզ լաքին հագիգէթը հալտէ պու տուր. Պիզտէն իսթէնէն, եախօտ Պիզիմ ասըլ պօրճլու օլտուղումուզ պու բարա տէյիլ, իլլա պու բարանընն ֆայիդի տիր։

Ֆարզ իտէլիմ քի, պու բարայա սէնէ պէ սէնէ օն պէշ միլեօն լիրա ֆայիզ վիրմէմիզ լազըմ կէլէճէք. շիմտիքի հալիմիզտէ պու տա զիհնլերէ տէհշէթ կէթիրէճէք տէրէճէտէ պիր մէպլաղ տըր. լաքին միլքիւմիւզիւն միլեարլար իլէ լիրա գըյմէթինի, վէ օնա կէօրէ հասըլաթը վէ վարիտաթը օլաճաղընը տէրեսթը իմտիյիմիզ հալտէ, սէնէվի պու օն պէշ միլեօն լիրա տա, բէք քիչիւք պիր չէյ գալը։ Միւլքիւմիւզիւն աղ վագթատա գըրգ էլլի միլեօն լիրա սէնէվի վարիտաթ վիրէպիլիր օլտուղու օ գատար չիւպհէսիզ տիր քի, միւլքիւմիւզտէն հէմ վիւսաթճա հէմ մահսուլճա օն գաթ աշաղը օլան սաղը միւլքէրտէն պունտան զիատ վարիտաթ հասըլ իտէն ագալլի օն պէշ եիրմի, պաշղա միւլքլերի նիւմունէ կէօսթէրէպիլիրիզ, օնլարա գըյասլէ Պիզիմ միւլքիւմիւզ եիւզ եիւզ էլլի միլեօն լիրա վարիտաթ տախի վիրէպիլիր, վէ կիւն օլուպ վիրէճէք տիր տէ։

Լաքին նասըլ քի մալիւմ տիր, պու տա պու կիւն եարըն, եախօտ պու սէնէ կէլէճէք սէնէ օ. լոր չէյլէրտէն տէյիլ տիր. ամմա էսպապ վէ վէսայիլինէ թէչէպլիւս օլունտուղու հալտէ տէ, պիր պաշլանկըճ տա օլապիլիր, վէ սէնէ պէ սէնէ մահսուլ տա վարիտաթ տա հէր չէյ տէ թարագզը պուլապիլիր, պունտա չիւպհէսիզիզ, իմտի թախմինի ճիշանէմիզ գալը իսէ Պիզիմ չէքճէճէյիմիզ պէօյիւք սըգլէթին էն աղը պէշ վէ էն չօղու պիր օն սէնէ միւատէթտէն իպարէթ տիր. վէ պու պէշ օն սէնէ տիր Պիզիմ իչիւն մէյտանտա օլան ասըլ հաեաթ վէ մէմաթ մէսէլէսի. չիւնքի պու պէշ եա օն սէնէտէ, լազըմ կէլէն թէրագզըյաթը էլէ կէթիրէմէզսէք, տէյիլ քի եէնէ պէօյլէ պիր հալտէ օլսուն գալապիլիրիզ։ իլլա պիւսպիւթիւն պաթար պիլմէրիզ, վէ պաթմադլուղէթինին ասըլ մանասը նէ իսէ թամ օ մանա իլէ, իմտի շու էօնիւմիւզտէքի պէշ օն սէնէնին Պիզիմ իչիւն նէ պէօյիւք գըյմէթի օլաճաղ, իլք էվվել պունու աղնամաղ լազըմ կէլիր։

Շիմտի ասըլ տէրտի պու վէճհ իլէ մէյտանա գօյտուգ իսէ տէ, միւրատը աճիլանէմիզ, տէրէճէյի նիհայէյի միւզայիգատա պուլունան պիր միւլքիւ մամուր իթմէք իլմինի տէ պէրապէր թալիմ իթմէք տէյիլ տիր։ Պու իլմ իսթէնիլիրսէ սայը իլմիր կիպի մէքթէպլերտէ տէ թահսիլ օլունապիլիր, իսթէնիլիրսէ խարիճտէն մուալիմլեր կէթիրտիլիպ, օնլարընն իլմինտէն միւսթէֆիտ օ. լունապիլիր. իսթէնիլիր իսէ քէնտի միլքիմիզտէ օլան էհլ իւ էրպապընա տա միւրաճաաթ օլունապիլիր, միւրաաը աճիլանէմիզ պունլարընն հիչ պիրի տէյիլ տիր։

Իլա շու տուր քի, հէրքէս ադնասընն քի Պիզիմ հալիմիզտէ օլան պիր միւլք ահալիսինին հէր ֆէրտի, արթըգ պիր տագիդէ պօշ տուրմայըպ չալըշմայա մէճպուր տուր, հէմ տէ հայաթընը վարլըգընը մուհաֆաղա իթմէք իդթիղասընտան հասըլ օլան պիր մէճպուրիյէթլէ մէճպուր տուր։

Պօրճումուզ իւչ եիւզ միլեօն լիրա վէ ահալիմիզ օթուզ միլեօն նուֆուս իսէ, հէր ֆէրտ օն լիրա պօրճ ալթընտա տըր տէմէք տիր. ահալիմիզ պունուն նըսֆը իսէ, եիրմի լիրա։

Պօրճումուղու վէրմէք լազըմ կէլմէյիպ, եալընըզ ֆայիզինի վէրմէք լազըմ կէլէճէքսէ, եէնէ հէր ֆէրտ եարըմ եա պիր լիրա պօրճ ալթընտա տէմէք տիր. էյէր հէր ֆէրտ, քէնտի սէնէվի մէսարիֆաթը զարուրիյէսինտէն ֆազլա օլարագ, եա պիր քէրրէ օն եիրմի լիրա, եա սէնէտէ եարըմ եա պիր լիրա գազանմազա, եախօտ գազանամազ օլուր եա իտիլիր իսէ, մալիյէ միւզայիգասընան իլել էպէտ խէլաս օլաճազըմըզ եօգ տուր. վէ չիւնքի պէօյլէ նազարիաթլա սէօյլէնիլտի. յի կիպի գապիլ տէյիլ տիր քի պիր միւքտէ հէր ֆէրտ օնար եա պիրէր լիրա գազանընը, վէ ըթթիսթիդլէ մալիմ օլտուղու վէճհ իլէ, միլէթլերին շիմտիքի հէյէթը իհթիմահէսինտէ հէր ահալի իւչէ թագսիմ օլունուպ, պիր թագըմը հիչ պիր բարա գազանմայան տըր, վէ պիր թագըմը տա պիր չէյ գազանմատըգտան մատտա պաշդասընընն գազանճընը եէեէն եա սարթ իտէն գիր, վէ նիհայէթի չալըշըպ չապալայըպ վէ գազանընպ տիկէր իքի սընֆը պէսլէյէն եալընըզ պիր իւչիւնճիւ գըսմ տըր. հագդ տըր քի պիր միւքտէ հէր բայէթ, հէր միւրվէթ հէր հիմայէ օ իւչիւնճիւ սընֆա տա այիտ օլսուն, վէ ասընընը սէօյլէեէճէքսէք, խաղինէկէ այտա պէշ եիւզ ղուրուշ վէրկի վէրէն պիր ֆէրտ խաղինէտէն պէշ եիւզ ղուրուշ մաաշ ալան պիր մէմուրտան չօղ միւթպէրը թուքումայը տըր. վէ պու տուր իչիթ միւքէրէ մամուրիյէթ գաբուսունու աչաճագ իլք անահիթաբ։

Ֆարզ տէյիլ տիր պու մահալտէ թարիֆ իթմէնէ քի, պու իւչիւնճիւ սընֆ հագգընտա թալէպ օլունան բայէթ, միւրվէթ, վէ հիմայէթ հէր տէվլէթտէ մէմուրինհագգընտա ճարի օլան թէմէյիւզաթը բէսմիյէնին մահվը տըր. հաշա. մէմուրինին թէմէյիւզաթը տա, միւքիւ միլլէթէ օլան եա օլմասը մէմուլ օլունան խըզմէթի տէ, պիր միւքէ պիր մահսուլ, պիր վարիտաթ նէվինտէն տիր. ֆագաթ օնլարընն հէր պիրի պիրէր նէզաբէթը մախսուստ ալթընտա տըր, վէ հէր պիրինին իսթիհգագընը թագտիր իտիճի կէօղէր տէ վար տըր. պիզիմ օ իւչիւնճիւ սընֆա արտաղըմըզ հիւքմէթ, բայէթ վէ հիմայէթ պաշդա տըր։

Պունլարա օլաճագ բայէթ, պունլարը հէր նէվի մէզալիմ վէ թատատիյաթտան վիգայէ իթմէք տիր, վէ պու մէզալիմ վէ թատատիյաթ տէտիյիմիզ տէ, եալընընը նէզ մէզալիմ վէ թատատիյաթ տէտիյիմիզ տէ, բօմզա, լավա, քիւլ վէ աթէշ սաչմայա պաշլատը մը, գաչան դաչանա օլուր, պաղ, պաղչէ, քէօշք, չալէ հէպ խարապ օլուր, չիւնքի արգասընա պագան պիլէ օլմաղ։

Գաչ պին սէնէտէն պէրու վէսուվ տաղը պու հալտէ օլուպ, պունտան 1800 սէնէ ադտէմ, պու եանար տաղընն էթէյինտէ քիւլէրի ալթընա կէօմիւլէն պիր չէհրին էվլերի, սօդաղլարը, եիւզ սէնէտէն պէրու բէյտէրբէյ մէյտանա չըգարըլարը հալտէ, հալա տաղընն աթէշ բիւսկիւրէն աղզընընն եագընլարընատադ պաղլեր, պաղչէլեր վէ չալէ վէ քէօշքլեր տէ վար տըր տէնիյօր։

Լաքին Պիզիմ մալիյէմիզ պու եանար տաղա պէնղէեէլի տէյիլ օ գատար պին սէնէ, իլլա օ գատար եիւղ սէնէ պիլէ եօգ տուր։

Ֆագաթ պու գատար քիւչիւք պիր վաղթատա տա, մալիյէմիզ պիր գաչ տէֆա ալէվլէնտի վէ պիր գաչ տէֆա սէօյիւնտիւ. պիր գաչ տէֆա պիր տահա թուքուշամաղ զանընը իլէ, եախօտ թէմինաթը իլէ պաղլար պաղչէլեր եաբըլտը վէ պիր գաչ տէֆա խարապ թիւրապ օլտու, էհմ հէր սէօնիւպ տէ թէքրար եանտըգճա սօղրաքինին խատարաթը էվվելքինտէն զիատէ օլտուղու տա կէօրիւլտիւ. հէլէ պու տէֆաքի ալէվլէնմէսինին միսլի նամէսպուգ պիր չէյ օլտուղու հէր քէսին կէօղիւ էօնիւնտէ օլտուղունտան, թարիֆէ պիլէ հաճէթ տէյիլ տիր։

Շիմտի օգույանլարըմըզա էօյլէ կէլիր քի, եէնէ մահուտ գայիմ պէլկյէսինտէն պահս իտէճէյիզ, օ իսէ պիր չէյ տէյիլ տիր. չիւնքի օ ասըլ տաղընն ալթընտա եանան պէօյիւք աթէշին սէօյիւնտիւրմէքտէ տիր. վէ վագտա տիւշիւնտիւյիմիզ հալտէ քի պիր գաչ եիւղ միլեօն լիրա տույունաթը խարիճկյէ վէ տախիլկյէ վէ պիր էլլի միլեօն լիրա գատար տույունաթը ղայրը մունթազամա, պիր օ գատար հարպ թաղմինաթը վէ իլէրիսի իչիւն պիր օ գատար տա իսթիդրաշ իհթիաճը իւզէրինտէ պուլունտուղումուզ հալտէ, նիհայէթ պիր գաչ միլեօն լիրա իլէ սէօնէր մահվ օլուր գայիմ պէլկյէսի նէ՛ գատար քիւչիւք չէյ գալը, հէր քէս պունու բէք գօլայ քէշֆ ի. տէպիլիր. իմտի մատտէ չիմտի կէօղէ կէօրիւնմէյիպ լաքին էրքէն եա կէճ ալէվլէնէճէք օլան ասըլ պէօյիւք մալիյէ եանընընտա տըր քի, օնա գըյասլէ գայիմէ պիր գըզըլճըմ միւշապէհէսինտէ տիր։

Իմտի ֆարզ իտէլիմ քի, պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ տախիլի խարիճի տույունաթ սըգլէթի ալթընայըզ. իսթէրսէ պու իւչ եիւզ միլեօն լիրա չօղլարընընն կէօզիւնէ միպալատա կէօրիւնսիւն, պաղըլարընընն տա զիհնինէ տէհշէթ կէթիրսին, նէ՛ ղարարը վար. տահա աղ ըմըզ. տահա էյի եա. չօղ սէօյլէյէլիմ տէ աղ չըզարն, օնատա պէիս եօգ. իլլա աղ սէօյլէր տէ չօղ չըգարոտ եէնէ չաչըրըրըզ։

Իմտի, նասըլ քի տէտիք, ֆարզ իտէլիմ քի պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ պիր սրգլէթ ալթընտա պուլունմուշ օլալըմ. վագտա իլէ պագըշտա պու ճէսամէթտէ պիր մէպլաղ չիւպհէսիզ զիհնլերէ հայրէթ կէթիրէր, լաքին տիւշիւնտիյիմիզ կիւլի քի, պունու էօտէմէյէճէյիզ, վէ Պիզտէն իսթէնէն տէ պունուն էօտէնմէսի տէյիլ տիր, վէ իսթէնսէ տէ, օթուզ, էլլի, եա եիւզ սէնէտէ տէ էօտէյէպիլիրիզ, դալպլերէ օ տէրէճէ պիր ֆէրահլըգ կէլէպիլիր քի ատտա ինանմաղ կէլմէզ լաքին հագիգէթը հալտէ պու տուր. Պիզտէն իսթէնէն, եախօտ Պիզիմ ասըլ պօրճլու օլտուղումուզ պու բարա տէյիլ, իլլա պու բարանընն ֆայիդի տիր։

Ֆարզ իտէլիմ քի, պու բարայա սէնէ պէ սէնէ օն պէշ միլեօն լիրա ֆայիզ վիրմէմիզ լազըմ կէլէճէք. շիմտիքի հալիմիզտէ պու տա զիհնլերէ տէհշէթ կէթիրէճէք տէրէճէտէ պիր մէպլաղ տըր. լաքին միլքիւմիւզիւն միլեարլար իլէ լիրա գըյմէթինի, վէ օնա կէօրէ հասըլաթը վէ վարիտաթը օլաճաղընը տէրեսթը իմտիյիմիզ հալտէ, սէնէվի պու օն պէշ միլեօն լիրա տա, բէք քիչիւք պիր չէյ գալը։ Միւլքիւմիւզիւն աղ վագթատա գըրգ էլլի միլեօն լիրա սէնէվի վարիտաթ վիրէպիլիր օլտուղու օ գատար չիւպհէսիզ տիր քի, միւլքիւմիւզտէն հէմ վիւսաթճա հէմ մահսուլճա օն գաթ աշաղը օլան սաղը միւլքէրտէն պունտան զիատ վարիտաթ հասըլ իտէն ագալլի օն պէշ եիրմի, պաշղա միւլքլերի նիւմունէ կէօսթէրէպիլիրիզ, օնլարա գըյասլէ Պիզիմ միւլքիւմիւզ եիւզ եիւզ էլլի միլեօն լիրա վարիտաթ տախի վիրէպիլիր, վէ կիւն օլուպ վիրէճէք տիր տէ։

Լաքին նասըլ քի մալիւմ տիր, պու տա պու կիւն եարըն, եախօտ պու սէնէ կէլէճէք սէնէ օ. լոր չէյլէրտէն տէյիլ տիր. ամմա էսպապ վէ վէսայիլինէ թէչէպլիւս օլունտուղու հալտէ տէ, պիր պաշլանկըճ տա օլապիլիր, վէ սէնէ պէ սէնէ մահսուլ տա վարիտաթ տա հէր չէյ տէ թարագզը պուլապիլիր, պունտա չիւպհէսիզիզ, իմտի թախմինի ճիշանէմիզ գալը իսէ Պիզիմ չէքճէճէյիմիզ պէօյիւք սըգլէթին էն աղը պէշ վէ էն չօղու պիր օն սէնէ միւատէթտէն իպարէթ տիր. վէ պու պէշ օն սէնէ տիր Պիզիմ իչիւն մէյտանտա օլան ասըլ հաեաթ վէ մէմաթ մէսէլէսի. չիւնքի պու պէշ եա օն սէնէտէ, լազըմ կէլէն թէրագզըյաթը էլէ կէթիրէմէզսէք, տէյիլ քի եէնէ պէօյլէ պիր հալտէ օլսուն գալապիլիրիզ։ իլլա պիւսպիւթիւն պաթար պիլմէրիզ, վէ պաթմադլուղէթինին ասըլ մանասը նէ իսէ թամ օ մանա իլէ, իմտի շու էօնիւմիւզտէքի պէշ օն սէնէնին Պիզիմ իչիւն նէ պէօյիւք գըյմէթի օլաճաղ, իլք էվվել պունու աղնամաղ լազըմ կէլիր։

Շիմտի ասըլ տէրտի պու վէճհ իլէ մէյտանա գօյտուգ իսէ տէ, միւրատը աճիլանէմիզ, տէրէճէյի նիհայէյի միւզայիգատա պուլունան պիր միւլքիւ մամուր իթմէք իլմինի տէ պէրապէր թալիմ իթմէք տէյիլ տիր։ Պու իլմ իսթէնիլիրսէ սայը իլմիր կիպի մէքթէպլերտէ տէ թահսիլ օլունապիլիր, իսթէնիլիրսէ խարիճտէն մուալիմլեր կէթիրտիլիպ, օնլարընն իլմինտէն միւսթէֆիտ օ. լունապիլիր. իսթէնիլիր իսէ քէնտի միլքիմիզտէ օլան էհլ իւ էրպապընա տա միւրաճաաթ օլունապիլիր, միւրաաը աճիլանէմիզ պունլարընն հիչ պիրի տէյիլ տիր։

Իլա շու տուր քի, հէրքէս ադնասընն քի Պիզիմ հալիմիզտէ օլան պիր միւլք ահալիսինին հէր ֆէրտի, արթըգ պիր տագիդէ պօշ տուրմայըպ չալըշմայա մէճպուր տուր, հէմ տէ հայաթընը վարլըգընը մուհաֆաղա իթմէք իդթիղասընտան հասըլ օլան պիր մէճպուրիյէթլէ մէճպուր տուր։

Պօրճումուղ իւչ եիւզ միլեօն լիրա վէ ահալիմիզ օթուզ միլեօն նուֆուս իսէ, հէր ֆէրտ օն լիրա պօրճ ալթընտա տըր տէմէք տիր. ահալիմիզ պունուն նըսֆը իսէ, եիրմի լիրա։

Պօրճումուղու վէրմէք լազըմ կէլմէյիպ, եալընըզ ֆայիզինի վէրմէք լազըմ կէլէճէքսէ, եէնէ հէր ֆէրտ եարըմ եա պիր լիրա պօրճ ալթընտա տէմէք տիր. էյէր հէր ֆէրտ, քէնտի սէնէվի մէսարիֆաթը զարուրիյէսինտէն ֆազլա օլարագ, եա պիր քէրրէ օն եիրմի լիրա, եա սէնէտէ եարըմ եա պիր լիրա գազանմազա, եախօտ գազանամազ օլուր եա իտիլիր իսէ, մալիյէ միւզայիգասընան իլել էպէտ խէլաս օլաճազըմըզ եօգ տուր. վէ չիւնքի պէօյլէ նազարիաթլա սէօյլէնիլտի. յի կիպի գապիլ տէյիլ տիր քի պիր միւքտէ հէր ֆէրտ օնար եա պիրէր լիրա գազանընը, վէ ըթթիսթիդլէ մալիմ օլտուղու վէճհ իլէ, միլէթլերին շիմտիքի հէյէթը իհթիմահէսինտէ հէր ահալի իւչէ թագսիմ օլունուպ, պիր թագըմը հիչ պիր բարա գազանմայան տըր, վէ պիր թագըմը տա պիր չէյ գազանմատըգտան մատտա պաշդասընընն գազանճընը եէեէն եա սարթ իտէն գիր, վէ նիհայէթի չալըշըպ չապալայըպ վէ գազանընպ տիկէր իքի սընֆը պէսլէյէն եալընըզ պիր իւչիւնճիւ գըսմ տըր. հագդ տըր քի պիր միւքտէ հէր բայէթ, հէր միւրվէթ հէր հիմայէ օ իւչիւնճիւ սընֆա տա այիտ օլսուն, վէ ասընընը սէօյլէեէճէքսէք, խաղինէկէ այտա պէշ եիւզ ղուրուշ վէրկի վէրէն պիր ֆէրտ խաղինէտէն պէշ եիւզ ղուրուշ մաաշ ալան պիր մէմուրտան չօղ միւթպէրը թուքումայը տըր. վէ պու տուր իչիթ միւքէրէ մամուրիյէթ գաբուսունու աչաճագ իլք անահիթաբ։

Ֆարզ տէյիլ տիր պու մահալտէ թարիֆ իթմէնէ քի, պու իւչիւնճիւ սընֆ հագգընտա թալէպ օլունան բայէթ, միւրվէթ, վէ հիմայէթ հէր տէվլէթտէ մէմուրինհագգընտա ճարի օլան թէմէյիւզաթը բէսմիյէնին մահվը տըր. հաշա. մէմուրինին թէմէյիւզաթը տա, միւքիւ միլլէթէ օլան եա օլմասը մէմուլ օլունան խըզմէթի տէ, պիր միւքէ պիր մահսուլ, պիր վարիտաթ նէվինտէն տիր. ֆագաթ օնլարընն հէր պիրի պիրէր նէզաբէթը մախսուստ ալթընտա տըր, վէ հէր պիրինին իսթիհգագընը թագտիր իտիճի կէօղէր տէ վար տըր. պիզիմ օ իւչիւնճիւ սընֆա արտաղըմըզ հիւքմէթ, բայէթ վէ հիմայէթ պաշդա տըր։

Պունլարա օլաճագ բայէթ, պունլարը հէր նէվի մէզալիմ վէ թատատիյաթտան վիգայէ իթմէք տիր, վէ պու մէզալիմ վէ թատատիյաթ տէտիյիմիզ տէ, եալընընը նէզ մէզալիմ վէ թատատիյաթ տէտիյիմիզ տէ, բօմզա, լավա, քիւլ վէ աթէշ սաչմայա պաշլատը մը, գաչան դաչանա օլուր, պաղ, պաղչէ, քէօշք, չալէ հէպ խարապ օլուր, չիւնքի արգասընա պագան պիլէ օլմաղ։

Գաչ պին սէնէտէն պէրու վէսուվ տաղը պու հալտէ օլուպ, պունտան 1800 սէնէ ադտէմ, պու եանար տաղընն էթէյինտէ քիւլէրի ալթընա կէօմիւլէն պիր չէհրին էվլերի, սօդաղլարը, եիւզ սէնէտէն պէրու բէյտէրբէյ մէյտանա չըգարըլարը հալտէ, հալա տաղընն աթէշ բիւսկիւրէն աղզընընն եագընլարընատադ պաղլեր, պաղչէլեր վէ չալէ վէ քէօշքլեր տէ վար տըր տէնիյօր։

Լաքին Պիզիմ մալիյէմիզ պու եանար տաղա պէնղէեէլի տէյիլ օ գատար պին սէնէ, իլլա օ գատար եիւղ սէնէ պիլէ եօգ տուր։

Ֆագաթ պու գատար քիւչիւք պիր վաղթատա տա, մալիյէմիզ պիր գաչ տէֆա ալէվլէնտի վէ պիր գաչ տէֆա սէօյիւնտիւ. պիր գաչ տէֆա պիր տահա թուքուշամաղ զանընը իլէ, եախօտ թէմինաթը իլէ պաղլար պաղչէլեր եաբըլտը վէ պիր գաչ տէֆա խարապ թիւրապ օլտու, էհմ հէր սէօնիւպ տէ թէքրար եանտըգճա սօղրաքինին խատարաթը էվվելքինտէն զիատէ օլտուղու տա կէօրիւլտիւ. հէլէ պու տէֆաքի ալէվլէնմէսինին միսլի նամէսպուգ պիր չէյ օլտուղու հէր քէսին կէօղիւ էօնիւնտէ օլտուղունտան, թարիֆէ պիլէ հաճէթ տէյիլ տիր։

Շիմտի օգույանլարըմըզա էօյլէ կէլիր քի, եէնէ մահուտ գայիմ պէլկյէսինտէն պահս իտէճէյիզ, օ իսէ պիր չէյ տէյիլ տիր. չիւնքի օ ասըլ տաղընն ալթընտա եանան պէօյիւք աթէշին սէօյիւնտիւրմէքտէ տիր. վէ վագտա տիւշիւնտիւյիմիզ հալտէ քի պիր գաչ եիւղ միլեօն լիրա տույունաթը խարիճկյէ վէ տախիլկյէ վէ պիր էլլի միլեօն լիրա գատար տույունաթը ղայրը մունթազամա, պիր օ գատար հարպ թաղմինաթը վէ իլէրիսի իչիւն պիր օ գատար տա իսթիդրաշ իհթիաճը իւզէրինտէ պուլունտուղումուզ հալտէ, նիհայէթ պիր գաչ միլեօն լիրա իլէ սէօնէր մահվ օլուր գայիմ պէլկյէսի նէ՛ գատար քիւչիւք չէյ գալը, հէր քէս պունու բէք գօլայ քէշֆ ի. տէպիլիր. իմտի մատտէ չիմտի կէօղէ կէօրիւնմէյիպ լաքին էրքէն եա կէճ ալէվլէնէճէք օլան ասըլ պէօյիւք մալիյէ եանընընտա տըր քի, օնա գըյասլէ գայիմէ պիր գըզըլճըմ միւշապէհէսինտէ տիր։

Իմտի ֆարզ իտէլիմ քի, պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ տախիլի խարիճի տույունաթ սըգլէթի ալթընայըզ. իսթէրսէ պու իւչ եիւզ միլեօն լիրա չօղլարընընն կէօզիւնէ միպալատա կէօրիւնսիւն, պաղըլարընընն տա զիհնինէ տէհշէթ կէթիրսին, նէ՛ ղարարը վար. տահա աղ ըմըզ. տահա էյի եա. չօղ սէօյլէյէլիմ տէ աղ չըզարն, օնատա պէիս եօգ. իլլա աղ սէօյլէր տէ չօղ չըգարոտ եէնէ չաչըրըրըզ։

Իմտի, նասըլ քի տէտիք, ֆարզ իտէլիմ քի պու կիւնքի կիւն լա ադալլ պիր իւչ եիւզ միլեօն լիրալըգ պիր սրգլէթ ալթընտա պուլունմուշ օլալըմ. վագտա իլէ պագըշտա պու ճէսամէթտէ պիր մէպլաղ չիւպհէսիզ զիհնլերէ հայրէթ կէթիրէր, լաքին տիւշիւնտիյիմիզ կիւլի քի, պունու էօտէմէյէճէյիզ, վէ Պիզտէն իսթէնէն տէ պունուն էօտէնմէսի տէյիլ տիր, վէ իսթէնսէ տէ, օթուզ, էլլի, եա եիւզ սէնէ

մը, օ առամա օլաճագ զարար եալընըզ օ իշ օլմայըպ, սայըր պիր չօգ իշլեր եիւզիւնտէն պաշգա զարարլար կէօրմէսի տիր քի, նիհայէթ միւլքիւ տէ միրկի տէ օ առամընն քեար իւ քիսպինտէն հասըլ իտէնէեի վարիսաթտան մահրում իտէպիլիր. վէ քեար իւ քիսպի ահալիյէ պու մագուլէ էսպապը մանիա հայլուլէթի չօղալտըգճա, վէ պինէր իլէ, եիւզ պինէր իլէ սայըլտըգճա, մաթլուպ օլունան մամուրիյէթը միւլք հիչ պիր վէճհ իլէ հասըլ օլամազ։ Նասըլ քի պիր պաղչէտէն մահսուլ ալաճագ պիր պաղչէվան, էն քիչիւք մահսուլունուն սէրբիլէմէմէսինի տէ քէնարինէ պիր զարար սայար, թըպզը պէօյլէ տէ, պիր միւտիրի ումուրը ահալի օլան հիւքիւմէթ, էն էանա թէպասընը տա չալըշըպ չապալայըպ բարա գաղանամամասընը տա հիւքիւմէթէ պիր զարար սայմալը տըր. վէ պու սէպէպտէն նաչը, իսկզըն սէրպէսթ սէրպէսթ չալըշմասը իչիւն հէր նէվի թէսհիլաթ վէ մանավէնէթի տիրիլ իթմէմէլի տիր։ Պու տուր իշլթէ իչիւնճիւ գբամա տա լաղմ կէլէն բայէթ, միւրվէթ վէ հիմայէ տէտիյիմիզ ֆէրայիզ։

Ե. Վ. ԱՐԴԱՆ

ՄԷԲԵԱԹԻՊ

ԻԶՄԻՏ

Էնթէրէսանլը ոմոմէյէ. — Զերէսէր.

Իզմիրնմուխպիրիմիզտէն ալտըղըմըզ պիր մէքթուպտան սթիտէքի ֆըգրալարընը տէրճ իտէրիզ։

18/30 քեան. Եվվէլ, 1879.

Կէչէնտէ Արմաշ եօլունտա Պաղչէճիկ էհալիսինտէն պէշ նէֆէր ֆագըր եիւքճիլեր իւղերինէ Զերքէս հայտուտլարը Թարաֆընտան պիլ հիւճիւմ, էսնայի միւսատէմէտ Գրիգոր նամ ճէսուր տէլիգանլընն տախի գուրշունլերլէ եարէլենմիշ օլտուղու հալտէ, միւմիւթէսիրէն վէֆաթ իյէտիյինի եազմըշ իտիմ։ Մէսմուաթա նազարէն, գիքր օլունան վահշիյէթ վէ միւսատէմէ արասընտա, մերհում հայտուտլար սէրկէրտէլերի մէշհուրլարընտան իբի նէֆէրին մը, օ առամա օլաճագ զարար եալընըզ օ իշ օլմայըպ, սայըր պիր չօգ իշլեր եիւզիւնտէն պաշգա զարարլար կէօրմէսի տիր քի, նիհայէթ միւլքիւ տէ միրկի տէ օ առամընն քեար իւ քիսպինտէն հասըլ իտէնէեի վարիսաթտան մահրում իտէպիլիր. վէ քեար իւ քիսպի ահալիյէ պու մագուլէ էսպապը մանիա հայլուլէթի չօղալտըգճա, վէ պինէր իլէ, եիւզ պինէր իլէ սայըլտըգճա, մաթլուպ օլունան մամուրիյէթը միւլք հիչ պիր վէճհ իլէ հասըլ օլամազ։ Նասըլ քի պիր պաղչէտէն մահսուլ ալաճագ պիր պաղչէվան, էն քիչիւք մահսուլունուն սէրբիլէմէմէսինի տէ քէնարինէ պիր զարար սայար, թըպզը պէօյլէ տէ, պիր միւտիրի ումուրը ահալի օլան հիւքիւմէթ, էն էանա թէպասընը տա չալըշըպ չապալայըպ բարա գաղանամամասընը տա հիւքիւմէթէ պիր զարար սայմալը տըր. վէ պու սէպէպտէն նաչը, իսկզըն սէրպէսթ սէրպէսթ չալըշմասը իչիւն հէր նէվի թէսհիլաթ վէ մանավէնէթի տիրիլ իթմէմէլի տիր։ Պու տուր իշլթէ իչիւնճիւ գբամա տա լաղմ կէլէն բայէթ, միւրվէթ վէ հիմայէ տէտիյիմիզ ֆէրայիզ։

Ե. Վ. ԱՐԴԱՆ

ՄԷԲԵԱԹԻՊ

ԻԶՄԻՏ

Էնթէրէսանլը ոմոմէյէ. — Զերէսէր.

Իզմիրնմուխպիրիմիզտէն ալտըղըմըզ պիր մէքթուպտան սթիտէքի ֆըգրալարընը տէրճ իտէրիզ։

18/30 քեան. Եվվէլ, 1879.

Կէչէնտէ Արմաշ եօլունտա Պաղչէճիկ էհալիսինտէն պէշ նէֆէր ֆագըր եիւքճիլեր իւղերինէ Զերքէս հայտուտլարը Թարաֆընտան պիլ հիւճիւմ, էսնայի միւսատէմէտ Գրիգոր նամ ճէսուր տէլիգանլընն տախի գուրշունլերլէ եարէլենմիշ օլտուղու հալտէ, միւմիւթէսիրէն վէֆաթ իյէտիյինի եազմըշ իտիմ։ Մէսմուաթա նազարէն, գիքր օլունան վահշիյէթ վէ միւսատէմէ արասընտա, մերհում հայտուտլար սէրկէրտէլերի մէշհուրլարընտան իբի նէֆէրին տախի թէլէֆ օլունմալերի, ճիվար Զերքէսլերին ճէնապլարընա տօգունմուշ օլմազլէ, թագըմ թագըմ աթլը վէ բիւբ սիլահ օլարագ իկմիա ճիվարընա թէգարրուպ իյէմէքտէ, վէ պուլտուգլարը Պաղչէճիկ էհալիսինտէն ինթիգամ ալմագ էֆքեարընտա պուլունտուգլարը միւթէվաթուր օլմազլէ, պու հալտէն էհալիի մերգումէյէ իսէվի ու ֆիւթուր կէլիպ, բէյ տեր բէյ Պաղչէճիյէ թօքլանմագտա, վէ պու սէպէպտէն հիչ պիրինին թաշրալարա կիտուպ տէ իշ իլէ մէշղուլ օլմասընգլարը, տօղրուսու չաեանը թէէսսիֆ տիւր. զիրա գարիյէի մէզքիւրէտէ 6—7,000 նուֆուսու ճամի միլլէթտաշլարընմընն պէօյլէ տէհշէթէ տիւշար օլմասը, զաթէն մէզրուաթը լա շէյ մագամինտա օլուպ, զախիրէճէ ճիվար զազալերէ միւհթաճ օլտուգլարընան, իլերուտէ հալը բէրիշանի վէ զարուրէթլերինի մուճիպ օլաճաղը տերքեար տըր։ Ալլահ վերէ տէ պու պիր ռահիմ շէյնա օլմայուպ, եվհամ նէվինտէն օլասայրաը, բէք մէմնուն օլունուր իտի։

Զէնտ կիւն ադտէմ տախի իղմիտէ պիր պուչուգ սաաթ մէսաֆէտէ քէօմիւր գաթըրճըլարընտան օլուպ, երինէ Պաղչէճիկլի գաթըրճը Պատըր օղլու Կարապետին էլինտէն Զերքէսլեր պիր գաշ պէյկիրինի զասպ իթմէքլէ գանի օլմայուպ, պիչարէ ֆաղիրի օլ գատար տէօյեր վէ իղաճ իտէրլեր քի, իքի կիւն տայանամայուպ, տարպ պերէլերի մէյտանտէ օլտուղու հալտէ միւթէէսսիրէն վէֆաթ, վէ անիւֆ իւլ պէհան Դըրիգոր կիպի ֆագիր վէ ֆագիրէ այիլէսինի աճ պի իլաճ միլլէթին սէխավէթինէ թէրք իտեր։ Պիր տիկերինի տէ երինէ օլ սէմթլերտէ էլէ կէչիրիպ ֆէնա տերէճէ տարպ վէ էզիյէթ իտէրլեր իսէ տէ, պիլ թագրիպ ազատէի սեր իթմէքլէ քէօյիւնէ ճան ամար. մերգում իչիւն տախի պու հալտէն միւթէէսսիրէն էսիրի ֆիրաշ օլտուղու իսթիպար գըլընմըշ տըր։

Խրիսթիանլարտան մաատա էհալիի գատիմէտէն իսլամ քէօյլիւլերին չէքմէտիքլերի ճէֆա վէ ղիանլար տա եօգ տուր, ֆագաթ պաշգա սուրէթտէ տիր. զանընը աճիզանէմիզճէ, իղմիտ սանճաղը կիպի սայըր հիչ պիր սանճագտա պու գատար քէսիր իւլ նուֆուս Զերքէս մուհաճիրինի իսքեան իթտիրիմէմիշ տիր քի, արթըգ թէհամմիւլիւ տէ թաշմըշ տըր. պունլարը իսքեան մէմուրլերի քէյֆի մահրէշա հէր իսլամ գարիեէսի եագընընտա քէօյ եաքտըրըպ իսքեան իթտիրմիշլեր տիր. վէ հէր նասըլ իսէ իտարէ իտէճէք մըգտար տէ ադրազիի խալիեէտէն եէր պուլուպ մէճճանէն թէրք օլունմուշ իսէ տէ, մուախխարէն պունա գանաաթ իթմէեէրէք եագընըրտա պուլունան իսլամ գարիյէլերի էհալիի գատիմէսինին իւղերինէ էնվայը տէսայիս վէ ճէպր իճրասը իլէ, մերա վէ թարլա, պաղ վէ պաղչէլերինի զալթ վէ զասպ, վէ պունա տախի իդնա օլմայուպ, մէսրուզ հայվանաթընը օ էհալինին մէզրուաթը տախիլինտէ էնդաստէն բայ իթտիրէրէք, խարապ վէ մաղտուրիեէթլերինէ սէպեպ օլմուշ տուրլար քի, պունլարըն նումունէլերի Ատարաղար ճիվարընտա ելեէվմ մաեթ թէէսսիֆ ալէմին կէօզիւ էօնիւնտէ, վէ պիր չօգ իսլամ քէօյլիւլերինին խարապ վէ էմլաքլերի զասպ օլունտուղու տա մէյտանտա տըր։

Պիչարէ թիւրք էհալի, զարի զարի ադլեր, թարլամ, պաղմ, պաղչէմ տէր ֆէրեատ իտէրլեր. քիմ տէյներ, հիւքիւմէթէ խապէր վերիրլեր, կիւճ իլէ մէմուր կիտեր, ֆագաթ նէրէտէ մուվաֆֆագըյէթ. պունտան տա մէյուս օլուպ, զասպ օլունան էմլաքլերինին իրթիրատընա տա պիր չարէ պուլամատըգլերինէ մէպնի, եա գահրընտան էօլիւր, եախսա անընմին եաղըսը պու իմիշ տէյուպ սէֆալէթ էօմիւրլերինէ տէվամ իտէրլեր։

Կիւն օլմազ քի էթրաֆտան պիր սոյկուն, պասընը, հայվան չալընմագ, վէ հաֆթա օլմազ քի գաթը Նուֆուս կիպի ճինայէթլեր իշիտիլմէսին, վէ պիր մահալտէն տիկեր մահալէ կիտուպ տէ, պիր պէլիյէտ ուղրամայարագ պիսսէլամ եէրինէ ավտէթ իտէն բէք նատիր օլուպ, պու հալը միւհիւքին սանու նէ՞ վաղըթ կէլէճէյինի պիլէմէմէքտէյիզ. չիւնքի իշլեր եալընըզ թիճարէթիմիզ սէքթէտար օլմայըպ, ճանընմըզ տա թէհլիքէտէ տիր։

ԹԱՐՍՈՒՍ.

Զբրոմ. — Ըսլահմ. — Շեհեյան.

Պու տէֆա Թարսուստան ալտըղըմըզ պիր մէքթուպտա շու աթիտէքի մալիմաթ կէօրիլմիշ տիր։

30 թըշ. սանի, 1878.

Ա. — Պու սէնէ մահսուլլարըմըզընը հիչ պիրիսի էյի օլմատը։ Եաղընն բամպուգ գօղաը օլ տէրէճէ էյի կէօրիւնմէքտէ իսի քի, զիւրրամըզ իհնա օլաճագլար տէյի մէմուլ իթմէքտէյիտիք. ֆագաթ չի ֆայտէ քի, աղօսթօս ադյընտա հիւքմ իտէն վէ էմնալը պուրալարճա նատիր կէօրիւլէն սրճագ, ճիւմէսինի դավուրտու տէօքտիւ։

Զաթէն պիր գաչ սէնէտէն պէրու զրաաթըմըզ աքսի կիթմէքտէ օլտուղունտան, սօն ճահալարընը իճրա իտէրէք չըգան սէնէ իչիւն տախի աղ չօգ էքտիրմիշ օլան ըենչպերին պէլի գըբըլը։ Հէլէ եաղտան պէրու հիւքմ իտէն գուրագըզ, ահալինին կէօզիւնիւ սօն տէրէճէ գօրգութմագտա վէ սահիհէն տէհշէթ իրաս իթմէքտէ իտի իսէ տէ, համտ օլսուն, գաչ կիւնտէն պէրու էքսիքսիզ եաղմուր կէլիյօր, վէ պու կիւն տախի հավա եաղմուրլու տուր։

Բ. — Շեհրիմիզին հալի բէք զիյատէ միւհթաճը ըսլահ օլտուղու կիպի, եօլարտա տախի ասլա էմնիյէթ պուլունմամաղա, հիւքիւմէթի մահալիյէմիզին զաեէթլէ տըգդաթ վէ հիմմէթինէ լիւզում վար իսէ տէ, թէէսսիւֆ իտէրիմ քի, ըսլահաթա տայիր Թարաֆընընդա էյի պիր խապէր վերէմէյէճէյիմ. չիւնքի հիւքիւմէթի մահալիյէմիզ Թարաֆընտան պիր նեվ թէշէպպիւս կէօրիւմէմէքտէ տիր։

Գ. — Գայմագամ պէյիմիզին կէչէնէրտէ պիր էրմէնի թէնէքէճիյէ խթիմալ իթմիշ օլտուղու լիսանը չէտիտ, ումում չէհրիմիզ խրիսթիանլարընն հիտտէթինի մուճիպ օլմուշ, վէ հեր քէս պու լիսանը թասդիպ իթմէքտէ պուլունմուշ տուր։ Հաթթա, Բուս գօնսօլոսու Մ. Խրիսթոֆորուն տախի գայմագամ պէյէ օլ պապտէ պաղը իխթարաթտա պուլունմուշ օլտուղու տա մէսմու տուր։ Վուգուաթ չէօյլէ տիր։ Կիճէլերի Ատանա ճատատէսի իւղերինէ ասըլմագ իչիւն գայմագամ մերգում էրմէնի թէնէքէճիյէ ֆէնէրլէր սըմարլար։ Թէնէքէճի իսէ, ֆագիր օլտուղունու պէյանլա, բէշինճէ պիր մրգտար ագչէ վերիլմէսինի թալեպ իյէտիքտէ, գայմագամ, «Օլա՞ն . . . . . սէն հիւքիւմէթէ էմնիյէթ իթմէյօրմուսուն, սիղին պու հալերինիզ տէյի՞լ մի . . . »։

ԱԶԳԱՑԻՆ

ԹԷՍՏԻԳԱԹ.

Պէորքան խան բաշ զարէր ղայէսի.

Տիարպէքիր Առաջնորդու Ֆազ. Փիլիպոս Արքեպիսկոպոս Թարաֆընտան քեան. էվ. 20 չարշէնպիհ կիճէսի Բաթրիգ բիւթպէթլու Ներսէս Սրբազան հազրէթլերինէ քէչիտէ օլունան թէլէկրաֆըն, ֆրանսըզճատան թէրճէմէսի տիր.

«Բիւթպէթլու բաթրիգ էֆէնտի հազրէթլերինէ.

«Պօհթան թարաֆլարընտա նիզամ օլտուսու իսեանը թէսքինէ մէմուր իտիմիշ տիր։ Պէարխանզատէլեր, Համիտ իսմինակ պիր ֆիւրսա բէիսինտէն թահրիք օլունարագ, ճանավար կիպի իճրայի վահշիյէթէ պաշլատըլար, վէ Ցէնէ նամ էրմէնի գարիյէսինտէ, 8 եաշընտա գըզլարտան 80 եաշընտա գօճա գարըլարա գատար պիւթիւն նիսա թայֆէսինին ըզլարընա թէճավուզ իթտիլեր, վէ գարիյէի մէզքիւրէտէ 500 պապ էրմէնի խանէսինի եազմա եա վիրտիլեր։

«Նէճիպ ադա նամ գայմագամ, իշտիրմէսիք զուլմը թճրա իսէյօր, վէ Սըլիվան խրիսթիանլարընն (1) մալարընը զասպ իթմէքտէ պուլունույօր։ Ադտուլլահ

(1). — Պու խրիսթիանլարընն պէօյիք գրսմը էրմէնի տիրլեր։ (Թ. Է

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ԱՆԱՏՕԼՈՒ ՄՈՒՀԱՐԷՊԷԼԷՐԻ

Աղօսթօս մուհարէպէլերի վէ Գըզըլ Թէբէ վագասը.

(443 նումէրօպան պէվմ)

Օսմանլըլար իչիւն պու Թէբէյի Բուսլարտա պրագմագ գապիլ տէյիլ իսի. չիւնքի պու Թէբէնին իբի Թէրաֆընտա տա Թապուր Թապուր ասքէրլեր վէ Թօբլար պուլունտուգճա, Օսմանլըլար հիչ պիր հարէքէթլերինտէ սէրպէսթ օլամազլար ըսը. նէ Ամի Թէրաֆընա սէրպէսթ կիտէպիլիրլեր իսի, նէ տէ Գարսա. իմտի պու Թէբէյի Բուսլարտան ալմայա գարար վերտիլեր. ֆագաթ կիճէլէյին։

Մուխթար բաշա կիճէլէյին պու Գըզըլ Թէբէնին էթրաֆընտա նէ գատար հարպ մէվզիլերի վար իսէ, Օսմանլը ասքէրինէ եավաշ եավաշ ԹուԹուրու. վէ օվատա օլան Բուսլարտան պիր հարէքէթ պէքլեր իսի, այընն օն պէշի օլտուղունան, տիւրպին իլէ օվանընն հեր Թէրաֆընը եօգլար ըսը վէ եավեր եավեր իւղերինէ սալըրըրպ Բուսլարընն նէ հարէքէթտէ օլտուղլարընը պիլմէք իսթեր իսի. լաքին Բուսլարտան պիր սէս չըգմատըղընտան, ալնատը քի մանօվրասընտան խապէրտար տէյիլ իսիլեր։

Նակէհան պիր Թիւֆէնք ատէշի տիր պաշլար, վէ Գըզըլ Թէբէ ուզագտան գըզըլճըմար իչինտէ գալմըշ կիպի կէօրիւնիւր։ Ադատա պէօյիւք պէօյիւք ալէվլեր վէ սաղըր սեսլեր Թօբ ատէշինէ տախի պաշլանտըղընը իմա իտեր իսի. տիմէք քի կիճէլէյին պիր պէօյիւք մուհարէպէեէ պաշլանմըշ ըսը։ Բուս գօմանտանը Թէրաֆընտան Գըզըլ Թէբէյէ պիր եավեր սալըրըրպ, ալնաշըլըր քի Բուսլար Օսմանլը հիւճիւմինէ տայանամայըպ, Գըզըլ Թէբէտէն աշաղը ինմիշլեր, վէ աշաղտա պիր չըգմալա Թագրըպ, պիր ճան գուրթուլմայարագ հեր գըզլճատան կէչիրիլմիշլեր իսի։

Օսմանլըլար պու վէճհ իլէ կիճէլէյին Գըզըլ Թէբէյի զալթ իթտիքտէն, վէ օրատա պիր էֆիճէ եէրլէշիպ Թապեալար դուրտուգտան սօղրա, Գուրուգ տէրէտէ պուլունան Բուս օրտուկեահը իշէն խապէրտար օլտու. տէրագապ ասքէր կէօնտէրիլիպ Գըզըլ Թէբէ Թօբա ԹուԹուլտու իսէ տէ պէյհիւտէ օլտու։

Ֆագաթ սապահլայըն եէր ադաղրը աղարմաղ Գարայալտան Իւչ Թէբէյէ գատար հեր խաթտա պիր տէհշէթլի Թօբ ատէշի տիր պաշլատը. հեր խաթթն Թօբլարը եալընըզ Գըզըլ Թէբէյի տէօյերլեր իսի. վէ Օսմանլը Թապեալարը տա պունլարա ճէվապ վերմէքտէն կէրի տուրմաղըը. ատըլան Թօբլարտան վէ բաթլյան ճէպխանէ սանտըզլըրընտան պիր արալըգ էօյլէ օլտու քի պիւթիւն Գըզըլ Թէբէ դաթը վէ պէյազ պիր տիման իչինտէ գալըպ, իքի Թարաֆըն Թօբճուլարը տա հէմէն տօլտուրուպ ատըպ, տօլտուրուպ ատըպ ֆագաթ կիւլլեր նէրէյէ կիտէյօր նէրէյի վուրույօր կէօրմէզլեր իսի։

Բուսլար պու տիմանը այնը ֆըրսաթ ատտ իտէրէք, բիատէ ասքէրլերի իլէ Գըզըլ Թէբէյէ պիր հիւճում գօմանտասը վերտիլեր. Օսմանլը ասքերի նէ գատար վաղըթ աճ, սուսուզ վէ չըպլագ իքէն, պունլարը օ տէրէճէ պիր մէթանէթլէ գարշըլատըլար քի, բիատլեր պէօյիւք Թէլէֆլէ Գըզըլ Թէբէտէն կերի աէօնիւպ, Թէբէ սուրէթի գաթիյետ Օսմանլը եէտինտէ գալը։

Օ կիւնիւ Բուսլար Մուխթար բաշանընն գօմանտասընտա օլան օրթա գօլա տախի, պիրի իչ Թէբէ իլէ Գըզըլ Թէբէ արասընտան, վէ տիկերի Ամի Թէրաֆընտան, Թօբճու, բիատէ, սիվարի վէ ավճը ասքերի իլէ իքի պէօյիւք հիւճիւմ տահա իթտիլեր, ֆագաթ պունլար տա պէօյիւք Թէլէֆլէ կերի գօվալանըպ Մուխթար բաշայը եէրինտէն օյնատամատըլար։

Բուսլար իչիւն Ամատօլու մուհարեպէլերինին չիմտիյէտէք էն Թէլէֆլիսի պու օլտու. իչ պինտէն զիատէ ասքերլերի եէրէ սէրիլտի. ճէնէրալ բրենս Զեվչեվաչէ վէ միրալայ Գօմարօֆ եարալանտըլար. Օսմանլըլարտան տա 400 չեհիտ վէ 1200 եարալը սայըլըը. լաքին ճէրրահ խըստէթլերի բէք՞ գուսուրլու օլուպ, իպթիտատա օրատատա թօբու թօբու պիր ճէրրահ օլուպ, սօղրատան Գարստան ալել ատճէլ կէթիրտիլի իսէ տէ, կէճ գալտըգլարընտան, եարալըլարըն չօղու տա Թէլէֆ օլտու։

Էճնէպի մուխպիրլերի պու մուհարեպէտէ Օսմանլը ասքերինտէ կէօրտիւքլերի ճէսարէթ, չէճաթ վէ ֆէտայիյիի մէտհ իտէճէք քէլիմէ պուլամազլար. աճլըզա սուսուզլուզա վէ չըպլագլըզա ինսան Թապիաթընտան խարիճ պիր գուվվէթլէ տայանտըգտան մատտա, եարալըլար քիմինին գաֆասը բարալանմըշ քիմինին՞ էլի քիմինին այազը կիւլլէտէն ուչմուշ, զերբէ գատար պիր ֆիղան սէսի աղըղլարընտան իչիթիլմէյէրէք եիւրիյէ եիւրիյէ վէ տահա տօղրուսու սիւրիւնէ սիւրիւնէ Գարս խասթախանէսինէ կիթմէքտէ օլտուլար, վէ Օսմանլը ասքերինէ պու գուվվէթի վերէն, չէհիտ օլաճագլարընա ինանմագտան պաշգա պիր շէյ տէյիլ իսի տերլեր։ Պու մաղլուպիյէթ Բուսլարը ֆէվգէլատէ մէ.

(Տեվ-Դ)

պէյ վէ Բէշիա աղա Հայնիսէ (1) էնվայի թէատրոյաթ իճրա իտէյօրլար։ Ահմէտ աղա վէ Շէյխ Ահմէտ, ըէֆիգէրի իլէ պէրապէր, տայիմա սըրդաթ իճրա իթմէքտէ, վէ դարը վէ գըզ գաչըրմագտա տըրլար։ Պունլար նէ խանէլէրի էսիրկէյօրլար, վէ նէ տէ քիլիսալարը։

«Հէր կիւն գալիլ վէ սըրդաթ վուգուաթընան պաչգա պիր չէյ իշիտիմէյօր։ Գիւրա բէիսի էկիլ վէ Թէրիխանէան գապիլէսինտէն պուլունան գիւրալեր հէր նէվ մուամէլաթը թէճավուզքեառանէյի իճրա իթմէքտէ տիրլեր։ Ալլահ աչգընա օլսուն, իմտատըմըզա եէթիշինիզ, եա ուօգսա, պու թարաֆ էրմէնիլէրի մահվ օլուպ պիթիճէք տիրլեր։»

—

Բաթրիգ ըիւթպէթլու Ներսէս Սրբազան հաղրէթլերի, իշպու է. լեմնաք թէլէկրաֆը ախզ հյէտայի կիպի, տէրհալ Պաղը Ալիյէ պիր միւէսսիր թագրիր եազմըշ, վէ պա թահրիրաթը ումումիյէ, քէյֆիյէթի ալթը տէվլէթլեր սիւֆերասընա պիլտիրմիշ տիր։

Տերսաթը իտիլէճէյի վէճհլէ, զաթը հազրէթի բատիշահի, կէչէն սէնէ բաթրիգի միւշարիլէյհ հաղրէթլերինի հուզուրը հիմայունլերինե հինի գապուլլերինտէ, միլլէթիմիզին տէհրլերտէն պէրու թախթը ալի պախթ Օսմանիյէ իպրաղ հյէտայի սատագաթը, վէ տիկէր ճիհէթտէն տախի տիւշար օլտուղու զուլմ վէ թէատրոյաթը զիքր իտերէք, անդարիպ էրմէնի միլլէթինին հալինի ըսլահ իթմէքլիյի վատ պույուրմուշլար իտի։

Միւք ու միլլէթին ըսլահ վէ թէրաքգըսընա արզուքէշ օլան հէր վաթանքէրվէր, վէ պիլխասա ումումի էրմէնի միլլէթի, շուվաղը հիմայունու էմնիյէթի քեամիլէ իլէ թէլագգը իտուպ, բէր տէր բէյ ըսլահաթը մէվգբի իճրայա վաղ օլունճայաղընը իւմիտ իթմէքտէ, վէ հաթթա շու չէյ, տէվլէթին տախի մէնֆաաթը իգթիզասընտան պուլունմագտա իքէն, զայէթլե չաեանը թէէսսիֆ պիր մատէ տիր քի, էրմէնիսթանտա հիւքիւմէթի մահալիյէլեր մէմուրինինտէն պիր խայը մէնաֆիբէրէսթ վէ նահհլ ատէմլեր, էօթէտէն պէրու իթթիխաղ իթտիքլերի սուի մէսլէք իլէ, իրատաթը սէնիեէեէ վէ էվամիրի ալիյէեէ մուխալիֆ լպուլունմագտա, վէ ըսլահաթ վատալարընը վէ թասավվուրլարընը նէթիճէսիզ պըրագմագտա տըրլար։

Նիչէեեէաէ՝ք պու հալ տէվամ իտէճէք տիր։ օնու պիլմէյիզ։ ֆագաթ չունու է յի պիլիրիզ քի, պուրատա ըսլահաթ միւղաքերաթը վէ մուխապերաթը վէ ըսլահաթ բրօկրամլարը վէ լայհալարը թանզիմի իլէ կէչէրիլէն կիւնլերին հէր պիր սաաթը, էրմէնիսթանտա էրմէնի ահալիսինէ չօղա մալ օլմագտա, վէ ատէմի ըսլահաթընն հէր նէվ նէթաիճի միւհիքէսի, զաթէն մուհարեպէ եիւզիւնտէն խայլուճա մաղլում օլան պու ահալի իւզերինե բէք աղը պասմագտա տըր։

Հիւքիւմէթի սէնիեէ, պէրլին ահանամէսինին էրմէնիսթան ըսլահաթընա տայիր օլան 61նճի պէնտինին իճրասընը, տուէլի մուազզամա միւվաճէհէսինտէ թահհաթ թէահհիւտէ ալմըշ իտի։

(1)։ —Պիր էրմէնի գարիյէսի տիր։ (Թ. Է.)

ըսլահաթը մէգբիւրէ, չիմտիեէ տէկին թէէխիր օլունմուշ օլտուղու կիպի, եապընտա իճրա օլունաճաղընա տաիր պիր էմարէ տախի կէօրիւլմէմէքտէ տիր։ Ֆագաթ, էրմէնիսթանընն հալինէ եագընտան վագբի օլանլարընն սուհուլէթլե անլաեապիլէճէքլերի վէճհլէ, ահալինին հալի թէհամմիւլ օլունամայաճագ տերէճէլերէ վարմըշ տըր։ օ ըսլահաթ լայհալարը պիր եանտան եարըլմագտա օլսուն, չիւնքի չիւպհէսիզ պիզ վէ զիւրիէթիմիզ պու ըսլահաթտան խայրճա միւսթէֆիտ օլապիլէճէէիզ։ չիմտի պագը թէտապիրի աճիլէ իթթիխաղ իտերէք, վիլայաթը շահանէէտէն պագըլարընտա վէ պա խուսուս էրմէնիսթան վիլայաթընտա հիւքմ իտէն սուի ահվալ էօնիւնէ մուվագգաթէն օլսուն պիր սէտտ չէքմէլի տիր, թա քի տահա միւքէմմէլ ըսլահաթ մէվգբի իճրայա վաղ օլունճայաաք։ վէ էյէր պու միւքէմմէլ ըսլահաթ, ագչէյէ վէ իսթիդրաղլարա լիւզում կէօսթէրմէքտէ իսէ, զանն իթմէյիզ քի, պիզիմ իմա իթթիֆիմիզ։ վէ լիւզում իթթիխաղը տերէճէի պէտահէթտէ պուլունան թէտապիրի աճիլէ վէ մուվագգաթա տախի, օգապիլտէն օլսունլար։ Հասընը, չաբուգ պիր չէյ եամալը տըր, վէլէվ աղ վէ նագըս օլսուն։

—

Ֆրանսէ։

Սամաթիա թաղական խորհուրդու թարաֆընտան պիզէ վարիտ օլան պիր մէքթուպտան անլաշըլարընը կէօրէ, միւթէվէֆա Սնակեան Մանուկ աղանն վերասէսի տախի, միւթէվէֆանն վասիյէթ իթթիֆի 500 լիրատան մատտա, Սամաթիանըն Ս. Գէորգ քիլիսասընա 500 լիրա տա քէնտիլերի իթա իթմիշ տիրլեր։

Մալիւմ օլտուղու վէճհ իլէ ըսթամպոլ չէհրի վէ միւհագամը 20 տայրէի պէլէտիյէե միւնգասըմ տըր։ Պու տայրէլեր ըէիսլերինտէն վէ մէմուրլարընտան էքսերիսինին գայտսըզլըղընա մէպնի, տէվայիրի մէզպուրէնին պիր վազըթտան պէրու իսմ պիլէ ունուտուլմուշ իտի։

Շէհիր էմինի ճէտիտի Ռիզա պէյ էֆէնտի հազրէթլերի, Սաբաղամ հաղրէթլերի իլէ միւզաքերէ իթտիքտէն սոնրա, ումում տէվայիրի պէլէտիյէնին նիզամը վէճհ իլէ իճրաի մէմուրիյէթէ տէվամլարը վէ սօգագլարը թէմիզլիեի իչիւն մուամէլաթը լազմէնին իճրասը խուսուսաթընա տաիր միւզաքերէ իչիւն պիր գօմիսիօն թէշքիլինէ գարար վիրմիշ տիր։

Պու գօմիսիօն, Պլաք պէյ վէ Հասան Ֆէհմի էֆէնտի վէ Խալիլ Բամի էֆէնտի վէ Շերիֆ Ալի էֆէնտիտէն միւրէքքէպ օլուպ, բաղար իրթէսի կիւնիւ պիրինճի տէֆա օլմագ իւզրէ ագտը իճրիմա իտէրէք, մուամէլաթընա Ալթընճը տայրէի պէլէտիյէտէն միւպաշէրէթ իթմէեէ գարար վիրմիշ տիր։

—Լօնտրատան 28 ք. էվվել. թարիխլէ խապէր վիրիլտիյինէ կէօրէ, Ռուսիա իմբէրաթօրունուն եավէրանընատան ժէնէրալ Լըվաշէֆ, Պուլղարիսթան բրէնսինին ինթիխապընա տայիր օլան պիր գրթա թահրիրաթը համլէն Լօնտրայա միւվասէլէթ իթմիշ տիր։ Զար, պու բրէնսիպի գապուլ իթմէմէսինէ տաիր բրէնս Ֆօնտուգօֆ Գօրսագօֆա էմր վիր. միշ, վէ Պուլղարիսթան բրէնսի ինթիխապ օլունմագըզա էն զիատ իհթիմալի պուլունան զաթ, բրէնս Պաթէնպէրկ իմիշ։

— Լ. Ֆրանս զաղէթասընըն պէեանընա կէօրէ, Թունուս պէյի, կէչէնտէ թէլէկրաֆըն խապէր վիրտիյի էմնաք հատիսէսինի մախսուս մէյտանա չըգարմըշ իմիշ քի, պիր պուհրան հասըլ օլարագ Թունուս եա պիր Ֆրանսըզ հիմայէսի ալթընա ալընսըն, վէ եախօտ, Ֆրանսըզ մէմալիքի օլան ճէզայիրե իհտագ վէ իլավէ օլունսուն։

—Մէ՛սրե՛ Տէբլանդ ին խապէր վիրտիյինէ կէօրէ, Իթալիա բէիսի վիքէլասը Մ. Տէբրէթիս, լօրտ Սալսպըրինին պիր թէլէկրաֆընա ճէվապէն, Արնաուտլուգտա ասայիշին իխլալընը միճիպ օլաճագ հէր նէվ հարէքէթէ Իթալիա գրալընըն մուխալիֆ օլաուղունու պէեան իթմիշ տիր։ Լօրտ Սալսպըրի թէլէկրաֆընը, Իթալիա վէ Արնաութ իթթիհատը պէյնինտէ կիւյա մուխապերաթ ճէրէեան իթմէքտէ պուլունմասը բիվայէթի իւզէրինէ գալէմէ ալմըշ իտի։

— Էֆէ՛ Սը՛ռէ՛ Նամ Ամերիգա վարօրու, Սան Տօմինիկօյա միւթէվէճճիհէն Նիու Եօրգտան հարէքէթինին իքինճի կիւնիւ օլան ք. էվվելին 28 ինտէ, ֆուրթունայա թութուլուպ, տէնիզ օրթասընտա զարգ օլմուշ, վէ անճագ թայֆէտէն 2 քիշի գուրթուլապիլմիշ տիր։

—Բակուղատան խապէր վիրիլտիյինէ կէօրէ, Շգօտրա վալի վէ գօմանտանը ճէտիտինին մահէլի մէմուրիյէթինէ միւվասէլէթինտէ, Գարատաղ թասհիհի հուտուտ գօմիսիօնու, մուամէլաթընա պաշլայաճագ տըր։

— Էրզրումատա տէնիզ սահիլինտէ մէմլէքէթլերի պուլունան տէվլէթլեր, թամիր օլունմագ իւզրէ քէնտի հավուղարընա կիրէն հարպ սէֆինէլերինտէն հիչ պիր նէվ բէսմի մախսուս ալմայըպ, անճագ պու սէֆինէլեր, թամիրլերի իչիւն լազըմ կէլէն մասրաֆը թէէտիեէ իտէրլեր։ Տերսատէթ սէֆարէթլերինէ մախսուս օլուպ, կէչէնքի շէտիտ ֆուրթունատա խասարատէ օլան էճնէպի հարպ սէֆայինի տէ, մասրաֆտան մատտ պիր նէվ բէսմ թէէտիեէսինէ մէճպուր օլմայարագ, թէրսանէի ամիրէտէ թամիր օլունապիլէճէքլերինի, սէֆայինի մէզբիւրէ գօմանտանլարը մէմուլ իթմէքտէ իքէն, իթթիխաղ օլունան պիր գարարը ճէտիտ միւճիպինճէ, հավուզա կիրմէլերինին իլք կիւնիւ 50 լիրա վէ հավուզտա գալաճագլարը սայիր հէր պիր կիւն իչիւն 20շէր լիրա բէսմ թէէտիեէսինէ մէճպուր օլտուղլարընը մաէթ թէաճճիւպ իշլեթմիշ տիրլեր։

—Շարգի Ռումէլի հագգընտա մալիւմաթը ճէտիտէ ալընամայըպ, անճագ գօմիսիօն աղասը արասընտա բէք չօղ իխթիլաֆ մէվճուտ իտուկի իսթիխպար գալընմըշ տըր։ Տէվլէթի Օսմանլիյէ գօմիսերի Ապրօ էֆէնտի հազրէթլերինին բէք չօղ զայրէթ վէ մէսաի իպրաղ պույուրմագտա օլտուղու, թաթիլ վագթընտա պուրայա կէլէն տուէլի միւթէհապպէ գօմիսերլերինին իֆատաթընան անլաշըլմըշ տըր։

(Վոֆէ՛)

ԻԼԱՆԱԹ

—

Պէյօղլունտա վաղի Թաղսիմտէ Ֆրանսըզ խասթախանէսինին գարշուսունտա, մուգատէմա, միւթէվէֆա Թօմաղօ էճզախանէսի տիմէքլի մաարուֆ օլան Գրօասան էճզախանէսինէ, էմրաղը բահմիեէ վէ սէնաաթը գըպալէ (էպէլիք) վէ ճէրրահի խուսուսլարընտա մէհարէթի մախսուսէսի պուլունան, վէ էմրաղը բահմիեէ իչիւն քէնտիսինէ բարիստէ էգօլաը Մէտսին մէքթէպինէ վիրիլիպ, Օթանպօլտա հիչ պիր թագիպտէ պուլունմայան թագտիր միտալեասընը հայիլ Տօգթէօր Սիվասթօրուլօս, ճումատա կիւնէրի էջյէտէն իքի սաաթ սոնրայա գատար քէնտիսինէ միւրաճաաթ իտէն խասթէկեանը մուայէնէ իտէճէք տիր։

Քէղա մէգբիւր էճզախանէտէ Տօգթէօր Սիմամէլը, հէր կիւն մէճճանէն խասթալարա պագմագտա տըր։ 10

—

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօքթօրը միմայիլէյհ Բարիզ վէ Պէլճիգա թըպլիյէ մէքթէպլէրինտէ կէրէք տօքթօրլուգ տիբլոմասընը ախզ իթթիքտէն սոնրա կէրէք միւտաէթի թահսիլիյէսինտէ (սիֆիլիզ) եանի ֆրէնկի վէ պէլ սօղուգլուղու վէ ումումի ալթը թէնասիւլիյէեէ տայիր (ծընդական գործարաններու վերաբերեալ) խասթէլիքլերէ մախսուսճա սայ իթմիշ վէ էմէք վիրմիշ օլտուղունան, պու նէվի խասթէլիքլերէ տիւշար օլանլարընն թէտավիսի իչիւն հէր կիւն սաաթ 4տէն 10ա գատար Պաղչէ գաբուսունտա Համիտիյէ թիւրպէսի սըրասընտա 32 նումէրօլու Սինապեան Վիչէն աղանն իքի գաբուլու թապիր օլունան էճզախանէսինտէ, վէ հէր բաղար կիւնէրի Պէյօղլունտա թարլապաշը ճատտէսինտէ 117 նումէրօլու քէնտի խանէսինտէ խասթէլէր գապուլ իտէր։

ՏՕԳԹԷՕՐ Տ. ԱՃԷՄԵԱՆ

Տօքթէօրը մումայիլէյհ հաֆթատա իւչ կիւն, եանի բաղար իրթէսի, չարշէմպիհ վէ ճումատա իրթէսի կիւնէրի, սաաթ եէսիտէն օնա գատար, Պահճէ գաբուտա Թրամվայ ճատտէսինտէ 18 Ն°. Մերհամէթճեան էֆէնտինին էճզախանէսինտէ խասթէթէն կէօզ խասթալարը գապուլ իտէճէյինի իլան իտէր։ 13—15

Պօղազ վէ Պուրուն վէ Գուլաղ վէ Պէյլին վէ էնվայի սընըր խասթալարը

Զէնտ սէնէտէն պէրու Բարիս վէ վիէննանընն էն մէշհուր մէքթէպլերինտէ, պալատէքի խասթալարընն էմրի թէտավիսի ուսուլունու թահսիլ իտէն Տօգթօր Ճ. Անանեան էֆէնտի, իլլէրի մէզբիւրէէ տիւշար օլանլարը հէր ճումա վէ բազար կիւնէրի սաաթ 7տէն սոնրա Պէյօղլունտա Թարլապաշը ճատտէսինտէ Ն°. 126 խանէսինտէ վէ սայիր կիւնէր տախի Լմին էօնիւ ճիվարընտա Ն°. 53 Մ. Սօթիրիատէսին էճզախանէսինտէ սաաթ 8 տէն սոնրա գապուլ իտէր։

Վենէտիկ քիթապլարընն հէր ճինսինտէն, Պրուսատա Սըրմաքէշ խանընտա Ն°. 40 Էմիրզէեան Պետրոս էֆէնտինին տիւքքեանընտա պուլունմագտա օլուպ, խմթէեէնին տիւքքեանը մէզբիւրէ միւրաճաաթ իտէպլիէճէք օլտուղու իլան օլունուր։

Պրուսաճա զաղէթամզըն իշլերի, Էմիրզէեան իզզէթլու Պետրոս էֆէնտի լութֆէն տերիւհտէ իթմիշ օլմաղա, պու խուսուսատա տախի լիւզումու օլանլարըն, մահէլի մէզբիւրէ միւրաճաաթ իտէպլիէճէքլերի խասսէթէն իլթաբ օլունուր։

Թիւրք վէ Ֆրանսըզ վէ Էրմէնի վէ Ինկիլիզ վէ Իթալիան լիսանլարընտա պիրպիրինէ էվրագը բէսմիյէ վէ զայրը բէսմիյէ վէ թէրճէմէ իթտիրմէք վէ պու լիսանլարտան խմթիսա, վէ բրօթէսթօ վէ սայիրէ եազտըրմագ արզու. իտէնլէրին, Սամսպօլտա Էսկի զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ Ն°. 8 իլէ մուրագգամ զաղէթամիզըն իտարէխանէսինէ միւրաճաաթ իյլէպիքլերի հալտէ, քէմալը սըրդաթ վէ սիւրաթ վէ խուսուսիյլէ էհվէն ֆիյաթլէ իշլերի էօկրիւլէճէեի իլան օլունուր։

Ս-հրդ Էմրէ՝ղ
ԱՆՏՈՆ ՍԱԳԱԵԱՆ

ՄԱԹՊԱԱՅԸ ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԹԵԱՐ

ՍԱՐՐԱՖԻՑԷ

—

ԷՎՐՈՊԱ ՊՕՐՍԱՍԸ

—

Լօնտրա, 3 Բեանունի սանի

Ինկիլ. էսնա ֆ ինկ. Լիր		95– 7/16
Օսմ. էհամը աչըլը		11– 9/16
» » գաբանը		11– 1/2
Իսթիգրազ	65	14– 1/2
»	69	14– 1/4
»	71	52– 1/2
»	72	22–
»	73	12– 1/2
Օսմանը պանգասը		8– 3/4
Բուսիա իսթիգրազը		82– 1/4
Գամպիո Բարիզ 3 այ վատէ		25–53

—

Բարիզ, 3 Բեանունի սանի

Ֆրանս. Հահ. 3 % Ֆր.		79– 70
» »	5	113 45
Օսմ. էհամը աչըլը		11-50
» » գաբանը		11-67 1/2
Իսթիգրազ	65 Ֆր.	71-25
»	69	71-25
»	73	63-75
Օսմանլը պանգասը		472-50
Ռումելի չըմէնտըֆէրի		45-50
Իթալիա Հահամը		76-70
Գամպիո Լօնտրա 3 այ վատէ		25-30

—

Վիէննա, 3 Բեանունի սանի

Ամիս ֆիորին	99-95
Ռումելի չըմէնտըֆէրի	–

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

—

Էհ. ում. տիւն ադ. գաբ.	12-26
Պու սապահ 23 ք. էվ. աչըլ.	12-26
Իսթիգ. 63 (Մութօն) 6 % ֆ.	66–
» 65 » 6 % ֆ.	71–
» 69 (Բինար) 6	70–
» 72 (Պոնսիս Թրէզօր)	21-50
» 73 6 % ֆ.	63–
Ռումելի չըմէնտըֆէր 3	44–
Ադճէ ֆայիզի %	9–

—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	4-34
Յոսմպոլ պանգասը	6- 5
Օսմանլիթ ժէնէրալ	4-20
Թրամվայ	1-80

—

ԱԴԶԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 դրչտան	Ղ.	Փ
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108	26
Մէթալիք »	125	–
Գազը »	182	–
Գայմէ »	441	–
Ինկիլիզ լիրասը	109	24
Ֆրանսըզ ալթունու	87	12
Բօլ	89	16
Գրիմից ալթունու	51	5